



Uhn



# ՍԻՇՈՒ

ԼՐ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՀԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱՎԵՐՔ ԵՐՐԻՄՈՎԱԿՄԻ ՀԱՅ ՊԱՏՌԱՄՐԳՈՒԹԵԱՆ

«ՏԻՇՈՒ» ԽՄՆԵ ՌՈՒՍԻԱ, ԴԻՆԵԱ, ՀԱՅԻԱ, ՀԱՅԱԳԻԱ

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1965

Օգոստոս

թիւ 8

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԵՐԱԿՈԱԴԵՄԻ ԱԼԵՔՍՈ ՄԱԿԱՐԻԿԵԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԸ



Ներկայ տարեշրջանի «ՍիՇու»ի Ցունուար-Փետրուարի միացեալ քիւով խորունկ ևանոյքն ու հպարտութիւնը ունեցած էինք յայտնելու բարի եւ սփոփարաք աւետիս մը, ըստ որուն՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Մեծաշուր նախազան Տիար Ալեքս Մակարիկեան հանած էր ստանձնել Ս. Առաքուն ներս նոր ժառանգաւորաց ձեմարանի մը շինութեան ամբողջական ծախոր:

Խնչպէս շեշտած ենք տարրեր պարագաներու եւ զանազան առիքներով, Ս. Ցալորեամց Վաճէքի Ժառանգաւորաց Վարժարանը եւ Ընծայարանը աւելի քան կէս դար մեծագոյն դեր մը ունեցած է Հայաստանեայց Եկեղեցին բարգաւաճման եւ հայապահպանան ամենէն կենսական մարգին մէջ:

Այս ձեմարանին հունձքը կազմող կդերական թէ աշխարհական մոռարականներ երկար տարիներէ ի վեր անընդմիջարար կը գործեն Հայ գաղութեներու մէջ, մատուցանելով յոյժ օգտակար եւ քանիկացին ծառայութիւն մը՝ ի շահ Եկեղեցիին և ժողո-

**Վուրդին:** Այդ յանախ կամաւաք մատուցումը անսակարկ է եղած միշտ, ծառայութիւն մը, որ զնահատումի մարդկային առօրեայ չափամիջով՝ դրամով կարելի չէ արժեորդի, կարելի չէ ունենալ, կարելի չէ ակնկալել կամ պահանջել։ Հիմնականօրէն. մեր եկեղեցին եւ ժողովուրդին անվերջանալի կարի հներուն հասնելու, անոնց դարմաններ գտնելու եւ ի վերջոյ ամբողջ կեանք մը յանուն այդ օգնութեան ընծայարերելու պատրաստակամութիւնը մեր կերականներուն եւ մտաւորականներուն մօն՝ կու զայ անոնց ջամբուած այն մաքուր շունչէն, հաւատքի եւ բարութեան վրայ խարսխուած այն դաստիարակութենէն՝ որ Երուսաղէմի ժամանակաւրաց Վարժարանին ու Ընծայարանին է եղած իին օրերէն սկսեալ մինչեւ ներկան։

Սակայն երեսունի աևելի տարիներ առաջ արդէն. Ա. Յակոբ կորեանց Վանիքի պատկան իշխանութիւններուն եւ ազգաւոր հայերու կողմէ զգացուած էր պահանջէքր՝ գոյութիւն ունեցող ժառանգաւորաց Վարժարանը ընդարձակելու եւ զայն նոր կառոյցներով ու դիւրութիւններով օժտելու։ Այս զգացուած սահանջէքր աւելի շեշտ եւ անհրաժեշտութեան գոյն էր սուսանք մանաւանու այն խոր զիտակցութեամբ՝ թէ Երուսաղէմի Մայրավանիքր մասնաւորաբար պիտի կարենար հասցնել եին սերունդի հետրզնետէ անհետանալ սկսող եւ իրենց ետին բաց մը ձգող դէմքներուն տեղ նորեր՝ որոնք պատրաստուած ըլլային իրենց ստանձնելիք ազգային-հանրային պաշտօններուն բոլոր գիտելիքներով, եւ որոնց ուսումն իմբնուած ըլլար մեր տումբի բարքերուն, սովորութիւններուն եւ աւանդութիւններուն վրայ։

Որպէսին կը հաւատանք թէ այս դարաւոր Հաստատութիւնը, իր հարուստ եւ փառառոր պատմութեամբ. իր վայելած ամենէն լայն իրաւասութիւններով եւ առանձնաշնորհներով, ինչպէս նաև իր ունեցած անզեահատելի հնարաւորութիւններով՝ այն իտէալ վայրէ է. ուր միայն կարելի պիտի ըլլար վերոյիշեալ մուահոգութիւններով կտօնմակերպուած կրօնական-դաստիարականական ընդարձակ աշխատանք սկսիլ։ Սփիւռքի մեր աստանդական ժողովուրդին ապագան նկատի ունեցող եւ զալիք բազմաբի տարիներու համար ծրագրուած այդ աշխատանքին յաջողութեան ի նպաստ ամէն երաշխիք գոյութիւն ունի Ս. Յակոբեանց Վանիքն ներս։

Ն. Ամենապատուութիւն Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկոպոս Տէրուերեան, երջանկայիշատակ հախորդմերուն մտահոգութիւններէն մղուած եւ դէպի Հայաստանեայց նկեղեցին ու Հայ ժողովուրդը ունեցած խորունկ հաւատքով ու սիրով առաջնարդուած, իր զահակալութենէն անմիջապէս ետք իսկ խոր ուշադրութեան առարկայ դարձուց այս հարցը եւ այսօր, շնորհին իր անդուլ եւ

սրտեռանդն ջամփերուն, ինչպէս նաեւ շնորհիւ Վսեմ. Տիար Ալեքս Մանուկեանի ազնուական եւ վեն նուիրատութեան՝ ա'լ երազ մը ըլլալէ կը դադրի երեք տասնամեսակներու զերմ բաղանք մը, դառնալու համար միշտ ներկայ և գեղեցիկ իրականութիւն մը:

Շուտով, Պատրիարքարանի կից վանքապատկան ընդարձակ պարտէզին մէջ կը կատարուի իիմնարկէքը Ալեքս Մանուկեան Դարեվականէին, ու արագութեամբ պատ առ պատ կը բարձրանայ այս շէնքը՝ որ յաւիտնական Սուրբ այս Քաղաքին ամենէն կարեւոր վայրերէն մէկուն. Սիոնի բարձրութիւն պիտի ըլլայ կոքողական նմուշ մը հայադրոշմ ճարտարապետութեան: Առաջին հերքին պիտի շինուի ուսանողական շէնքը իր բոլոր բաժանումներով եւ յարակից մասերով, եւ հետզինուէ այդ եկիմնական կառոյցին քովի ու շարչը պիտի տարածուին ուսուցիչներու յարկարաժինները, ընդարձակ եւ արդիական բոլոր դիւրութիւններով եւ առաւելութիւններով օժտուած հանդիսարարել, մարզագաշտը եւ այլն, որոնք վանքապատկան այդ տարածուն հողամասը պիտի վերածեն ուսանողական ամբողջական համակառոյցի մը:

Առաջին շէնքի կառուցման հետ՝ Ա. Մանուկեան Դարեվականին մէջ պաշտօնավարելու պիտի կոչուին հմուտ եւ մասնագէտ դասախոսներ, որոնք Դարեվականի ուսանողներուն պիտի տան ո'չ միայն կրօնական եւ ազգային տոհմիկ դասուխարակութիւն մը, այլեւ զանոնք պիտի զինեն ներկայ կեանէի մը պահանջած բոլոր ամերաժշտ գխուիքներով: Հետզինուէ պիտի կազմակերպուի ուսանողական կեանէք՝ իր դասաւանդութիւններով, գխուական թէ գեղարուեստական երեկոյթներով, արտա-դասարանային աշխատանքներով և մանաւանդ Հայ եկեղեցիի, Հայ զիրի, դպրութեան եւ պատմութեան ուսումնասիրութեամբ՝ որ պիտի կազմէ անխորտակ իիմնարը բարձրանալիք Դարեվականին:

Ա. Մանուկեան Դարեվականը, որ պիտի կարենայ 75-100 ուսանողներու տրուելիք բոլոր յարմարութիւններով օժտուած ըլլալ, պիտի դառնայ հայեցի եւ կրօնական դասուխարակութեան գլխաւոր եւ ամենէն կարեւոր վառարաններէն մին, որուն նըպաստը մեր հայապահպանման նիզերունէն պիտի շեշտուի անցնող օրերուն եւ տարիներուն հետ:

Եւ օրերու այդ անցքին հետ աւելի ու աւելի պիտի փառաւրուի անունն ու յիշատակը այն ազնուական անձնաւորութեան, որ կրցաւ գունել լաւագոյն ձեւը՝ նիւթական հարատութիւնը փոխակերպելու չմահացող եւ միշտ ինքնինքն նորոգող ու աւելցող ռազեկան հարսուութեան: Վսեմ. Տիար Ալեքս Մանուկեանի իշխանական այս նուիրատուութիւնը գնահատել կարելի չէ պարզ բա-

ուրով՝ որոնք ամենատկար պատկեր մը հազիւ կարենան տալ կատարուածին մեծութեան եւ մեր կեանէին վրայ ունենալիք ազդեցաւրեան:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան անձնը եր եւ ժրաշան Վասմաշուէ Նախագահը իր բազմամեայ ազգային գործունեութեամբ եւ աւելի քան կես միլիոն տողարի նուիրատութիւններով արժանօրէն դարձած է հայ ժողովուրդի սիրելագոյն եւ յաւէտ յիշատակելի զաւակներէն մին, որ իր բնաւուր համեստութեամբ ամբողջ երկու տասնամեակներ ժամանակ եւ սիրու եւ նիւթական միջոցներ տրամադրած է նոյն այդ ժողովուրդի կարիքներուն:

Ազգապարծան մեծ Միութեան բազմահազար՝ անհամեններէն եւ համակիրներէն սիրուած ու յարգուած, միաժամանակ վայելիով վստահութիւնը աշխարհացրիւ Հայութեան, Ցիսր Մանուկեան իր երկարամեայ ազգանուէր գործունեութեան բարձրակշտին կը հասնի նրուսակեմի Գայրեվամբի շինութեան համառ կատարած իր իշխանական յատկացաւմով: Վասմաշուէ բարերարթ բարձրագոյն արժանիքն ու իմացական եւ հոգեկան կարողութիւնը ունեցաւ խորապէս ըմբռնելու Գայրեվամբի մը անհրաժեշտաւութեան իրաւութիւնն ու այժմէութիւնը: Հաւատէի, վերածած այս համոգաւմին տրամաբանական հետիւանքն էր Վասմաշուէ Տիար Մանուկեանի յանձն առած բացառիկ նուիրագուութիւնը, պատճառաբանուած եւ գիտակցուած զոհարեցութիւն մը, որ աւելի՝ կ'արժեւորուի եւ կը գեղեցկանայ յաչն զայն ընդունդներուն:

Ա. Ամենապատուութիւն Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի՝ զահանական իշխանութեան իշխանութիւն առաջնորդի տարեդարձի այս՝ օրերոն երբ պահ մը ես կը դառնանք՝ Վերաբննելու անցած կես տասնամեակի ընթացքին իրագործուած ձեռնարկները, մեր սիրտերը նոր յոյսերով եւ մեր կամքները նոր եռամենդով կը զինուին ի տես այն զարթօնքին՝ որ Ա. Արաւէն ներս ծայր առաւ 1960-ի Օգոստոս 21-ին: Նոր ժրագիրները եւ նոր ձեռնարկները, որոնք Ն. Ամենապատուութեան պատճենայ ուշադրութեան, եւ մտահոգութեան առարկան են, նըրուսապէմի Առաքելական այս Աքրուք ֆիշ ժամանակի մէջ ոփտիկ վերածնեն կրօնական եւ ազգային աւանդութիւններու եւ դւսմանց բերդի մը, որուն արգարօրէն պիտի կապուին աստանդական քէ հայրենարեն Հայերու սիրտերն ու յոյսերը:

Շուտով կը սկսին Գայրեվամբի կառուցման աշխատանքները՝ Ս. Արուեն ներս կատարուած այլ շինութիւններու եւ նորոգութիւններու հետ գուգըթքաց: Շուտով կը բարձրաման պատերը ուսուման այլ մեծ վառարանին, եւ Ս. Ցակարեանց Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Ս. Հայրն ու Միաբանութիւնը մօտ առենէն խորանէ բերկարանով կը բանան անոր լայն դռնները ու սալմանատենչ Հայ զաւակներուն առջեւ:

Ա. Գ.

## Ա. ԳՐԱԿԱՆ

### ՕՏԱՐԱԿԱՆԸ

Յուղան, Գեթսեմանիի պարտէզին մէջ Օտարականը իր թշնամիներուն մասնելէն յետոյ, բարձրացաւ Զիթենեաց Լեռը, որուն զառիթափէն կ'երեւէր քաղաքը իր բալոր ժամանով։ Կէտ գէշերէն վերջ, շատ մը առաներու գուռները բաց էին ատակաւին։ Մեծ ու փոքր ճրազներ, ուրուատիպ տեսիլներու ծոցէն ծաղկած, պատուաններէն ու գուռներէն կարմիր լոյսեր կը թորէին, ցնորական ծփանքներով։ Յուղան անտարբեր կը նայէր բոլորին, առանց մտածել կարենալու։ Իր հոգին տիսուր եւ անժամանակ ծերացած, կ'այրէր կրակով մը որ բոց չունէր։ Օտարականի տխուր գէմքը եւ քաղցր ժպիտը հրեղէն զաշոյնի մը պէտ կը մային խրուած իր հոգին խորը։ Բովանդակ իր էութիւնը զարձած այլ պատկերին, կը լուէր միայն սոնամայնը մեղքի ուրուականին որ կը քալէր իր մէջէն ծանը ու յազթական։ Որքան կը բարձրանար, այնքան կը ճշգուէր այլ տաղնապին թնձուկը։ Արինի և կրակի առածիր կծիկ մը կը կլորնար անոր ուղեղին մէջ, շնուռող կայլակի մը նըսան, որ փէր ինքնիրեն։ Իրերն ու զգայնութիւնները շատ խոշը կը կուէին իր ներսը, մութին՝ ինչպէս անպարագիծ իր խոռվակին նպաստովը։

Առանց զգալու հասեր էր արդէն Ղազարոսի տան շեմին։ Անդրադարձաւ որ ինքը չէր քալովը, այլ կը քալեցնէին զինքը։ Դուռը գոց էր, երկար չունչ առաւ։ Բայց իր մաքին առջեւն էին Մարիամն ու Մարթան, քոյրերը Ղազարոսին։ Նորէն կը բացուէր լուէրու գիրքը, պայծառ եւ անձերքի, որուն դէմ կը գտնէր ինքինքը ինպէնք ու անզօր, ոճիքն տիրակալուած,

նման բազէի ճիրաններուն մէջ ինկած թըռչունին։ Ամէն բաց գուռ գանակ մըն էր իր խղճմտանքին ուղղուած, երբ մանաւանդ զայն պաշտպանող վարագոյլը կերուած էր մեղքի թրթուուէն։ Հաւաքած իր մեղքը եւ շարչաբաղին ասղնտուքը խղճմտանքին յառաջացած քովի փողոցն ի վար։

Կախարդ պրիմուակ մը նոյն բռպէին Յուղայի աշքերուն բերաւ թաղուած Ղազարոսար, լացոր զոյտ քոյրերը, Օտարականը՝ որ եկած էր կեանք տայու մեռնողին։ Յետու Վարդապետի կոչին հնազանդ մեռէլը որ կը կանինէր եւ լուսին առաջնորդուած գուրս կու գար գերեցմանէն, մինչ հիազարհուր ամրոխիր եւ ետ կ'երթար, ճամբար տալու մեռէլի քոյրերուն, որոնք գէպի յարուցեալը կը փազէին, զարմանքին ու բերկրանքին ինելայեղ։ Սփոփարար էր իրեն համար մէշել այդ բոլորը, մոռնալու համար մութր որ կը բոկտէր իր հոգին։

Գիշզին ծայրը կը գտնուէր իր մէկ բարեկամին տունը։ Յուղան տեղ կը փնտաէր, կարենալ մեզմելու իր տափնապը որ վեր էր իրմէն։ Յառաջացաւ զէպի ծանօթ տունը եւ զարկա զուրը։ Բարեկամը բացաւ եւ զարմանքով նայեցաւ եկուորին, որ իրին անծանօթ կը թուէր, որովհետեւ Յուղայի գէմքը մոխիր էր գարմեր, եւ ամբողջ մարմինը կը դողար՝ հոյի բերանը ինկած ծորցած ծիւղի նման։

— Մատնեցի Օտարականը իր եւ իմ թըռչնամիներուն, ըստ Յուղան, խօսելու անդուսպ մզումով մը։ Ան սպանեց իմ յոյսերս, իսկ ես մահուան զրկեցի զինքը։ Կը կարձէի թէ պաշտապերու եկած էր նորայէլը, սակայն իր խոստացած թափաւորութիւնը այս

աշխարհէն չէր, աւելին՝ կը պատուիրէր որ հնազանդ ըլլայինք Կայսեր, անոր վճարելով տարեկան տուրքը:

Տանուաէրը զարմացած մտիկ կ'ընէր, ուրովհետեւ ոչինչ գիտէր եղելութենէն: Եբբ Յուղան դադրեցաւ խօսելէ, ըստ անոր:

— Յուղա, դուն անդարմաննելի չարիք մը դորժած ես, իցիւ թէ ծնած ըլլայիր երրեք: Ան զոր մատնեցիր, անձեղ էր, պատաղիք կարենալու չափ անմեղութիւնը: Քու ոնքրգ միայն քեզ կը նուաստացնէ: այլապէս ի՞նչ կարծէ ցաւը ծովին համար, որ չի սօրդեր իր դէմքը, եւ լերան՝ որ կը ժպափ արեւուն մէջ: Տարիները կրնան ծերտանու եւ եղանակները յոցիլ, առանց ոպառէլ կարենալու Օտարականին բաժները, որոնք վեր կը մնան ժամանակէն: Մէնք դարերով մուրացկաններուն նման պիտի կենանք իրմով բացուող մեծութեան ու փառքի գարպասին առջեւ, բնդունելու բարիքները՝ որոնք իր միջոցաւ աշխարհ բերուեցան:

— Պէտք է որ մատնէի զինքը, ըստ Յուղան, ապատուիլ կարենալու այն զգացումէն՝ որ կը նեղէր զիս: Ես չէր զինք մահան զրկողը, այլ՝ ճակատագիրը: Ոճիրը զոր գործեցի, առանց ոճրագործի արարք մրին էր, ես միայն բութ միջնորդը եղայ այդ եղերախաղին: Մինչդրինը, Կայարան, Պիղատոսը, զինուորները, ամբոխը, նոյնիսկ աշակերտաները եւ բովանդակ մարդկութիւնը ինձի հետ միացած մատնեցին զինքը:

«Իուցէ ճակատապրում էի ինելուզայն, անոր համար յանցաւոր չեմ զգար ինչ զինքս: Հիւանդութիւն մըն էր ունեցածս, եւ ևս բութեցի զայն մատնութեամբ: Սակայն ևս արդէն մոռցած եմ եղածը: մարդը, զոր մահուան զրկեցի մեռած էր ինձմէ առաջ: Եթէ ոճրագործ նկատուիմ, այն ատեն Օտարականը սովորական դու մը եղած կ'ըլլայիր:

Եւսոյ քարացած նստաւ տունին մէկ անկիմը եւ մնաց անխօն բաւական ատեն: Ապա դարձաւ իր բարեկամին եւ ըստ «Ըսէջ ձեր դաւակներուն եւ անոնք ալ թող պատմեն ի-

րենց յաջորդներուն, թէ Յուղան մահուան դրկեց նազովրեցին, որովհետեւ կը հաւատ տար թէ Ան թշնամի էր իր ժողովուրդին»:

2

Մատնութենէն եւ խաչելութենէն երկու օրեր յետոյ, ամբողջ քաղաքը կը խօսէր արդէն Օտարականի յարութիւն առած ըլլալու մասին: Յուղան ապահապահը, խելագարելու մօտ էր: Տրամութիւն եւ անքուն, ուր բանք կը հանիսի մեծ կործանումները, լեռ ցուցած էին զինքրը: Անխտուած իր ժողի խարիսխներէն, ինչպէս մարմնի զգայնութիւններէն, անիկա նման էր վրորուելու վրանդին ենթարկուած քարի մը՝ ոէսպի անդունդ:

Յարութեան յաջորդ օրը, կէսօրէն առաջ, Յուղան ներկայացաւ Քահանայապետին եւ Սինէդրինին անդամներուն, որոնք քմէիծաղով ու տհած բնդունեցին մատնիչը և Ոչ ոք առաւ իր բարեւր, ճակատակ Յուղայի սուրանկեալ խոնարհումներուն, կարծես թէ եկողի մարդ մի եղած չըլլար:

Անախորժ լուսութենէ մը յետոյ, Քահանայապետը հարցուց թէ ի՞նչ ըսելու եկած էր:

— Ես Խակարիովտացի Յուղան եմ, ան որ ձեզի մաանեց Օտարականը: Բառերը իր շրմերէն կ'արձակուէին մուրճի Հարուածներուն նման, ապաշաւի եւ կատաղութեամ խուլ ժայթքով մը:

— Հաւաքցանք, ըստ Քահանայապետը, գուն առնելիք առած ես արդէն, հետեւարա ի՞նչ կ'ուզես:

Բոլոր ներկաներու դէմքերէն քամահրական ժպիտ մը անցաւ, առանց ծիծաղ կարենալ ըլլալու: Յուղան զգաց թէ իր հոգիէն կ'իյնար կենդիքին կծեպր, զոր կրեր էր ամրոջ կեանքի ընթացքին: Այժմ իր կեցւածքը պարզ էր ու վճական, մեռնելու պատրաստուող մարդու մը պէս:

— Եկայ ըսելու թէ Ան զոր խաչեցիք, արդար էր ու մաքուր:

Եւսոյ լոեց, բառերը արցունքներէն

թրիուած, կր ծանրանային իր շրթներուն, սահման իր տաղնապր այսպէս թափելով դուրս, անիկա մէկչն թեթեւ գտաւ ինքնդիմք: Կարծեա հոդիին խորէն վերցուած բրբար գաղաղր մնեղին:

Թահանայապեսն ու Սինէդրիոնի անդամները իրարու նայեցան բժժիծաղով, յետոյ ծանր յօրանջեցին ու

ա եթէ քիչ էր մեր տուածը, ըստ Քահանայապետը, ահա քեզի նորէն դրամ եւ զնա՞ւ

։ Յուղան համակուած մութ զայրոյթով, իր ձեռքը բռնած երեսուն արծաթի կապոցը նետեց Թահանայապետին: Ալաստաղէն վար թափուող անձրէւի կաթիներու նման սահեցան անոնք սրահի յատակին վրայ եւ դարնուելով աթոռներուն մետաղի զիլ ճայռոյ հնչեցին բոլորի ակտնշներուն: Եետոյ թքեց ու դուրս ելաւ:

Բաւական մը աննպատակ թափառելին վերջ մէայն զդաց թէտ տեղ մը չունէր երթալու: Ալանց անդրագանձնալու իր ոտքերը առաջնորդեր էին զինքը գէպի Գեթօսեանի պարաէզը: Օդը տաք էր ու ճնշչէ եւ կեանքը կորսնցուցած էր կարծես իր Հրապոյլը: Յուղան յառաջացաւ պարտէզին ներս տեսակ մը երկիւով, եւ կեցաւ այն ծառին քով՝ ուր համբորելով մատնած էր իր Վարդապետը: Երկար ատեն կեցաւ հոն, կոթընցուցած իր դուռիւը ձիթնիի հաստարեստ րունին: Եետոյ լսեց խուլ ձայն մը պարտէզի խորէն, ողրի մը ժապաւէնով երկարող: Սթափած իր թմբիրէն, զէպի այդ ճայնը յառաջացաւ: Մատի մը խոռոչին մէջ նստած էր բու մը, որ իր մութ բայց բաց աչերով իրեն կը նայէր: Խոտի շիւր մը, միջոցին մէջ ինքինք դդալի ընող ձայն մը, երբեմն կը բաւէ կեանքի հեղեղ մը իր հունէն շեղելու: Բուին ձայնը անոր լոյժ ու խառնակ ուղեղին վրայ փրկութեան կտաւ մըն էր, գէուար ճարուած առաջաստ մը՝ զինք հեռացնելու ինքինքէն:

Եեկուած, զուրս ելաւ պարտէզին եւ շարունակեց նորէն իր ճամբաս զէպի Զիթնե-

նաց Լեռը: Բաւական մը քալելէ յետոյ, զառութափի մը վրայ՝ որ քաղաքին կը նայէր, կանգ առաւ: Քիչ մը անդին, ժայռին ժոցէն զուրս կր պոռմէկար ծառ մը, զայտինի մը պէտի նիրաւած քարի սրտին: Հոն, այդ ծառի հովանիին տակ նստաւ: Խաղաղ կզզար ինքինքը, կեանքին բացակայող մարդու մը նման: Անիկա ջուքը կր գիտուէք՝ զովութեանէն տարբեր հաճուքի, պէտքի համար, ուստապանելու իր մարմինը ինչպէս հողին, իր մէջ շարժումի ելած սարտուէն: Երկարեցաւ հողին, բայց չկրցաւ կենալ: Հոգեկան կատաղութիւնը, տեղ մը կենալ շկարենալու անձօ՞ւկ, ինքն ալ չէր զիսեր: Անորոշ տաղնաբ մը տակաւ կր լեցնէր զինքը, սիրոտ իրմէ դուրս փախչիլ ուղէր կարծես: Կաթիլ կաթիլ կը հեւար իր ուղեղոր մեղքի արցունքին ներքեւ:

Արեւը հաւաքած իր լոյսը ճամբաներէն եւ բրուբներէն, թառեր էր հեռաւոր Մովարի ինոներուն վրայ, ծիրանի շղարշի մը պէտ: Յուրար ասեղ ասեղ կը բացուէր իր ներոց: Նման էր ան ճեղքուած ամանի մը, ուրկէ կեանքին հեղուէլը կը մզուէր զանդաղ, թիթեցնելով իր մարմինը իրմէն:

Հոն մնաց երկար, պաշարուած իր մտածումներէն, որոնք որդերու նման կ'ուստէին դինքը: Եատ յոդնած էր քանալ կարենալու համար, յուսահատ՝ տառապելու, եւ չափազանց տիսուր՝ արտասուելու համար: Ամրոջ զիշէրը մնաց հոն: Ծնազալյերու ձայնը կու զար խառնուելու իր անյարիր ու միացող մտածումներուն: Վերջնին ընթրիքը, Քահանայապետը, Սինէդրիոնը, Օտարականը, աշակերտները, ողբերգական թափորով կ'անցնէին իր հոգին: Ո՞ր ձեռքն էր որ իրարու օտար այս ստուերները, իրը մէկ արմատէ բխում, իրարու կը բերէր: Հաստ ու աստղոս զիշէրը կը բացուէր իր վրայ ծածկոյթի մը նման: Քիչ մը վար կր փոռէր մէծ գերեզմանոցը: Յուղային մտածումը ակամայ կերթար մեռեներուն, որոնք իրնց սեւ գումին եւ հող ու քար վերմակին

տակէն կը մտածէին իր մտախն գուցէ, յաւ-  
ռած իրենց նայուածքները երկնքի մէջ այ-  
րող իրենց աստղերուն:

Հոգի մօտի ծառերէն դառն հեծկլտուք  
յր կը թափէր իր շարջ, որուն ալիքները  
կ'անցնէին իր վրայէն՝ իրբւ խորհուրդը  
ժեռիներուն, գարերավ բաշխուած ծառե-  
րուն եւ օդին: Կը մտածէր թէ ինքն ալ չու-  
տօն պիտի թառամէր, բայց ոչ վարը խա-  
զազ քնացողներուն պէս, այլ նման նեխած  
պտուղին, որուն երակին՝ կարիճի խայթ  
մըն է խօսած: Աստղ մը փրթաւ, փշուե-  
ցաւ ու մեռաւ ամաւքին մէջ: Մեռնող գի-  
սաւորին հետ մարեցաւ կարծես գերջին  
մոմր իր երազին: Այսող լուռթիւն մը առաւ  
զինրու իր ծոցին՝ իր հոգիին խորը նետելով  
սեւ խանձովը մահուան:

Հակառակ այս բոլորին, առաւաօը կը  
բացուէր քաղցր տեսիլքի մը պէս: Ամէն ինչ  
մեղմ կը ու խաղաղ: Կարծ տեւեց պահը,  
ամէն բան նորէն մթնցաւ իր մէջն ու շուրջը:  
Յուղան հոծացող խաւարէն կարծեց տեսնել  
երկու աշքեր, մահուան ափումքէն սրբուած,  
որոնք իրեն կը նայէին խաչի մը բարձուն-  
քէն: Երկու աներեւոյթ բազուկներէ հըր-  
ւած, մօտիցաւ ծառին եւ իր գոտին կապ  
րըած, կախեց ինքզինքը:

Առուուան դէմ, մօտիկ կածանէն անց-  
նողները տեսան իր դիակը, որ սպառնալիք  
ինչպէս կը ճոճէր Երուսաղէմի գլխուն: Արեւը,  
լուացուած մետաքսի թելերու նման  
կը փոսւէր ծառերուն վրայ, վերածելով  
զանոնք նորահարսերու:

6.

(Շարութակելի՝ 18)



## ՄԵՌԵԱԼ ԺՈՎՈՒ ՇՈՒՐՉ ԳՏՆՈՒՅՈՂ ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳԻՐՔԵՐԸ

**ԶԵՌԱԳԻՐՆԵՐՈՒԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ**

Գումրանի տասնմեկ քարայրներէն մեզի հասած են մոտ 600 ձեռագիրներ, որոնցմէ տասնմեկը գրեթէ ամբողջական գործեր են, իսկ մնացածները՝ պատահիկներ (fragment)։

Ամբողջական ձեռագիրներէն եօրք կու զան Գումրան թ. 1 քարայրէն, իսկ չորսը՝ Գումրան թ. 11 քարայրէն։ Այս վերջինները կը պարունակեն Ղետացաց Գիրքը, Սաղմաններու հաւաքածոյ մը, Ցորքի քարկումը (քարգմանութիմը), արամերէնով և երրայցերէնով գրուած ծիսական մասնամ մը յայտնութենական նկարագրավ։

Գումրան թ. 1 քարայրէն գտնուած եօրամբողջական ձեռագիրներէն երկուէք Եսայիի մարգարելութեան ընդորինակութիւններն են։ Անոնցմէ մին բացառաքար շատ խնամեալ ձեւով պահուած է, իսկ միւս ձեռագիրը գեշ վիճակի մէջ է։ Երրորդը Ամրակումի մեկնաւորթիմն է։ Իսկ վերջին չորսը բայց իրենց բովանդակութեան մասնագիւներու կողմէ տուած են եենուեալ անունները։

— Ենթագոյ Անվաներ գիրք (Առաջին հրատարակիչները զայն կոչած են Լամէի Յայտնութիւն)

- Համայնքի Կանոն
- Պատերազմի Կանոն
- Տագեր

Գումրանի ձեռագիրներու բովանդակութիւնն շատ այլազամ է, կարելի է զանոնք դասաւորել եենուեալ ձեւով։

ա) Սուրբ Գրային ձեռագիրներ  
բ) ՄԵկնադական գործեր  
գ) Գումրանի համայնքի Անվաներ գիրքներ  
դ) Անվանական մեռագիրներ

դ) Տագեր

ե) Հին Կոսակարանի Անվաներ գիրքներ

զ) Ուրիշ գանազան մեռագիրներ

Ա. — ՍՈՒՐԲ ԳՐԱՅԻՆ ԶԵՌԱԳԻՐՆԵՐ

Մեզի հասած 600 ձեռագիրներում մէկ չորրորդը Սաւրբ Գրային ձեռագիրներ են։ Սուրբ Գրաց մատնամներու ընդօրինակութիւններ։ Հրէից կողմէ կանոնական մանչցուած բալոր գրեթեր կը գտնենք հան, բացի նյուերի գրեթեն, և յանախ բազմաբի օրինակներով։ այսպէս օրինակ թ. Օրինաց գրեթեն ուժինեց 14 ձեռագիրներ, նայիէն՝ 15, Սաղմոսաց գրեթեն՝ 17 օրինակներ։

Գումրանի ձեռագիրներում մէջ, կը գտնաւին գիրքներ, որոնք հրկական կանոնի մաս չեն կազմեր, բայց որոնք ընթաւուած են իրեւ կանոնական գիրքներ Եօրանասից քարգմանիներու կողմէ, ինչպէս նաև Քրիստոնեական կեն Եկեղեցիներու կողմէ։ Այս գիրքներն են Տավրիք և Սիրաք։ Միւս կողմէ Եկեղեցուութեան արժանի է այս պարագան թէ Գումրանի մէջ գտնուած կարգ մը օրինակներ (ձեռագիրներ) յարաբերար աւելի կը մուսենան իրենց սկզբանական բնագիրներուն։ Այսպէս, Գանձէլի գրքի ձեռագիրներէն լին (Գումրան թ. 4) կէտ գար միայն հեռացած է զրքի խմբագրութենէն (Ն. Ք. 164)։ Դար մը միայն կը բաժնէ ժառագութիւն մեռագիրը իր սկզբանական բնագիրներ։

Գումրանի Ս. Գրաց ձեռագիրները մեզի շատ կարեւոր վկայութիւններ կը բերեն Երրայցական բնագրի վոխանցման ծածօռութեան տեսակնեն։


Արդարեւ, Գրիսոսուէ ետք առաջին դարու վերջաւորեան Ս. Գրաց նրայա-

կան կանոնը փակուեցաւ։ Կանոնի վերաբերեալ աշխատաթէները է. Դարութ վերըստին ձեռք առնաւեցան ու ժ. Դարութ վերջապէս պաշտօնական բնագիր մը հաստատեցու ճայնանիշերով։ Այս բնագիրը կոչւեցու Մասորական (Աւանդական)։ Բարբիներ կապարանկէ խաչեցին Հիմ Կոտակարանի այն օրինակները որոնք համապատասխան չէին Մասորական բնագրին։ Հիմ Կոտակարանի նրբայական ձեռագիրները մեզի կուզան այդ շրջաններն էն։ Այսպէս, Հիմ Կոտա-

կարանի երբայեցերէն հնագոյն ձեռագիրը կուզան գայ 895 բռւականէն, որ կը պարանակէ Մարգարէները։ Այժմ այդ բամկարձէն ձեռագիրը կը գտնուի Լենինկրաս։

Կրնանի երեւակայել ուրեմն Գումրանի Ս. Դրային ձեռագիրներու կարեւորակիւնը, բանի որ անոնք կուզան առաջին դարէն, բարբիներու կատարած աշխատաթէներէն շատ առաջ։

Մասորական բնագիրը որքան ալ կարեւոր եւ կանոնական եղած ըլլար Սիմակովին



Գլան՝ Լուսայ Ռոդիներու Պայքարը Խաւարի Ռոդիներուն Դէմ ձեռագրէն

համար, չեր կրնար յաւակնի կատարեալ ժեւով մերկայացմել Հիմ Կոռակարամի գիրքներաւ մտինական եւ ոկզբանական բնագիրը։ Հիմ Կոռակարանի գանազան գիրքները վերջնակամորէն հաստուուելէ եւ կանոնական դառնալէ առաջ բազմարի անգամներ ընդորինակութեցան, ընդօրինակութեանց տանն փափոխութիւններու ենթարկութեցան ու ենթրզինութիւններու մեջ այժմու վերջնական ձեւին հասան։

Բանասէրներ կը հաստուուն որ Հեղամատանի Սամարական բնագիրը Մասարականին բազմարի եւ կարեւոր տարբերութիւններ ունի։ Միւս կողմէ եօրանանից քարգմանութիւնը բաշդատուծ նրբայական բնագրին հետ' տարբերութիւններ կը մերկայացնէ։ Ճիշդ այս պատճառաւ գիտնականներ կը խորհիշի թէ ճայիս-Մասորական շրջանին Հիմ Կոռակարանի բնագրային կարգ մը աւանդութիւններ կային։ Մասարականին բայ պէտք էր քայութիւն ունեցած ըլլար Սամարական Աւանդութիւն մը եւ Հրեանցիպատական (Ազնէսանիքրեան) Աւանդութիւն մը։ Բայց ասոնք ենթադրութիւններ էին միայն։

Գումրանի ձեռագիրները եկան գանձնեաւուանելու։ Գումրանի մէջ գոնուուած Ս. Գրային ձեռագիրները ցայց տուիմ թէ ճայիս-Մասորական շրջանին գննէ Գումրանի ծսնենական պատճենութեան մօտ բնագրային երեւ Աւանդութիւններ ալ կը գտնուէին։ Երէ կարգ մը ձեռագիրներ ի նպաստ են Մասարական Աւանդութեան, ուրիշ ձեռագիրներ կը համաձայնի երբեմն Սամարական Աւանդութեան հետ եւ երբեմն ալ եօրանանից քարգմանութեան հետ։ Խոյիսի կը հանդիպիմք ձեռագիրներում մէջ խան ի խուռ երկու եւ նոյնիսկ երեւ Աւանդութեանց։ Այս տեսակեւով Հիմ Կոռակարանի մասնակտներ շատ բան կը սպասեն Գումրանի նորագիւտ այս ձեռագիրներէն։

Բ.— ՄԵԿՆՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Գումրանի նստենական համայնքի ան-

դամները անյագ ընթերցողմեր եղած են Ս. Գրիի։ Օրէնքի եւ Մարգարէներաւ աւանձնասիրութիւնը իրենց կեամենի գլխաւոր նըլպատակներէն մըն էր։ Այս աւանձնը կը կոչւէր Midrash (Փնտուուիք, Մեկնարին)։ Հու Միդրաշ բառը որեւէ կատ չումի բարբիկան գրականութեան հետ, այլ պարզապէս կը նշանակէ փետուուիք, մեկնարին։ Արդարաւթեան Տէրը (Համայնքին պետը) կոչուած է օրէնքի փետուողը, մեկնիչը։ Այս պատճառաւ անձնէ գրած են մեկնադական գործէր, որոնց կը հանդիպինք Գումրանի ձեռագիրներուն մէջ։ Հու ՄԵԿՆՈՂԱԿԱՆ բառը մասնաւոր իմաստան մը ունի. Ս. Գրոց մեկնարանութիւնը հիմնուած է ոչ թէ անոր պատճական եւ բնական իմաստին, այլ՝ ծածուկ կամ միստիք իմաստին վրայ։ Այլ խօսեալ, Գումրանի համայնքին մեկնութիւնները այսօրուան մեկնութիւններէն շատ հեռաւ են. ո՛չ թէ առարկայական եւ գրական մենադասութիւն մը կամ մեկնութիւն մըն է Ս. Գրոց, այլ վախճանաբանական։ Նրայնցիքները Pecer բառը յանախ կ'երեւի անման մեկնազական գործնրաւն մէջ, որ բացատրութիւնն է գաղտնի իմաստին, աստուածային գիրքներու գաղտնիքներուն յայսնութիւնը։ Ու ասկիա, ըստ Գումրանի ձեռագիրներուն, կարող են ընկը միայն ներշնչան մեկնիչներ։

Գումրանի համայնքի անդամները կը հաւատոյային որ աշխարհի վերջը մօտավուտ է, թէ մտած են վախճանաբառական շրջանի մը մէջ եւ ինչ որ կը կարգան Հիմ Կոռակարանի մէջ՝ նշաններ են կատարուելիք տիտուր աղկուներուն։ Եւ ասոր համար իրենց մեկնութիւններուն մէջ ընտրեամներու հալածմէց, Հուվմէտացներու արշաւանքը և տիրապետութիւնը Պաղեստինի վրայ յանախ կ'երեւին իրենց մեկնութիւններուն մէջ։

ՄԵԿՆՈՂԱԿԱՆ մեթուոր հետեւեալն է. Հիմ Կոռակարանին կը յիշեն հասուած մը, կուտան անոր մեկնութիւնը ու բանաձեւվ. «Ասոր բացատրութիւնը (Pecer) այս է...»

«Այս խօսքին խմասան է...» ու այս ձեւով կը մեկնեն բոլոր զիրքերը:

Մեկնութիւններու ընթացքին երբեմն անոնք մեզի կու տան քանազգին տեղեկութիւններ իրենց վարդապետութեան եւ պատմութեան մասին:

Մեզի հասած մեկնութիւններէն ամենէն նշանառոր Ամբակումի Մեկնութիւնն է, որ գտնուեցաւ Գումրան Թ. 1 քարայրէն եւ երրաստակուեցաւ 1950-ին: Խայթ քարայրէն գտնուեցան նաև պատառիկներ Միքիէն Մեկնութիւնն: Սովորնայէն եւ Սազմութերէն: Խսկ Գումրան Թ. 4 քարայրէն գտնուեցան պատառիկներ նայիր Մարգարեութեան չորս մեկնութիւններէն, Ռվաճէն Մեկնութեան եւ նաումի Մեկնութենէն:

Գ.— ԳՈՒՄՐԱՆԻ ՀԱՄԱՑՆՔԻՆ ՆԵՐՔԻՆ  
ԿԵԱՆՔԸ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆ  
ԵՒ ՎԱՐԴԱՄՊԵՏՈՒԹԻՒՆՆ ՆԵՐ-  
ԿԱՑԱՑՆՈՂ ԳՈՐԾԵՐ

Այս ձեռագիրները բացառիկ կարեւորարիսն մը կ'ընծայեն մեզի, քանի որ ուղղակիորէն կը նամշցնեն վարդապետութիւնը, կազմակերպութիւնը եւ առողութիւնները խորհրդաւոր ազանդի մը, որ կը ծագէկր Պատեստինի մէջ քրիստոնէական առաջին դարու սկիզբը: Այդ ձեռագիրներն են.

**Համայնքի Կանոն**.— Գումրանի պամփին ամենէն կարեւոր զիրքերէն մին է: Գումրան Թ. 1 քարայրէն սոյն գործին ամբողջական մէկ ձեռագիրը հասած է մեզի, խսկ Գումրան Թ. 4 քարայրէն գտնուած են ինը պատառիկներ: Էստ J. T. Milik-ի, այս վերջինները պահպանած են աւելի վստահելի բնագիր մը քան Գումրան Թ. 1 քարայրի ձեռագիրը:

Ներածականէ մը ետք ունինք Միասնական ուխտի նորոգութեան տօնին: Գրիքի երկրարդ մասը վարդապետական է, ուր կը խօսուի երկու սգիններու մասին (այս մասը պիտի մանրամասնենք երբ խօսինք նսեացւաց վարդապետութեան մասին): Եր-


րաք մասը կը պարունակէ կանոններ, որէնքններ, եւ մաժաւանդ Համայնքին պատժական օրինագիրքը: Գրիքին վերջին մասը տումարի մասին:

Այս գործին Գումրան Թ. 1 Քարայրին մէջ գտնուող գլամը երկու յաւելուածներ ունի. Միաբանութեան Կանոնը եւ Օրինարիններ: Առաջինը կը սկսի այսպէս: «Ահաւասիկ կանոնը Խարայէկի ամբողջ եղբայրութեան համար ժամանակիներու վերշառութեան»: Կը խօսի Խասենական աղանդին մասին միշտ յայտնութենական ձեւով: Գործը կը փակուի ոգեկանուովը խնմոյքի մը, որութ կը նախագահեն երկու Մեսիաները: Երկրորդ յաւելուածը կը պարունակէ Օրինութիւնները:

**Պատերազմի Կանոն**.— Գլխաւոր այն զիրքերէն է որ կը պատկերացմէ Խսենական աղանդի մտայնութիւնը եւ աշխարհահայեացքը: Այս գրին բռվանդակութիւնը պիտի տեսնենք երբ խօսինք իրենց վարդապետութեան մասին:

**Պատասկոսի Վաւերագիրը**.— Այս գործը աւելի բան յիսում տարի է ծանօթ եր բանասիրական աշխարհին. գտնուեցաւ Գահիրէն մէջ երկու ձեռագիրներով: 1910-ին Schechter-ի կազմէ հրատարակուեցան ամոնք: Գործին հրատարակութենէն ետք խնագրութեան ի վայրի մասին գանձակ տեսակներ յայտնեցին բանասէրներ, բայց անոնցմէ ոչ մէկը յանդգնեցաւ բայլ թէ գործը Խսենական ծագում ունելք: Համայնքի Կանոնի գիւտէն ետք եւ մահաւանդ Գումրան Թ. 4, 5 եւ 6 քարայրներուն մէջ գտնուող կարգ մը պատառիկներէն ետք, որոնք կը նայնաման Պատմակոսի վաւերագիրներուն ենթ, այլևս ընդունուած է անոնց Խսենական ծագումը:

Գործը կը բաղկանայ երկու մասերէ. առաջինը կը մեկնարանէ Աստուծոյ Փրկչագրածական ծրագիրը պատմութեան մէջ, իսկ երկրորդը կը մանրամասն Խօս Ուխտի անդամներուն կեանք:



Ամրագական ճեղագիր Խոակի



Գումրան. Քարայր թ. 3.— Գլամիներ

#### Դ.— ՏԱՂԵՐ

Գումրանի համայնքի տմդամներում ամբողջ կեանքը նուիրուած էր Աստածոյ փառաբնութեան. գիշեր ցերեկ զնառուած կ'օրինեկին :

Գումրան թ. 1 քարայրի գլամիներէն մին հաւաքածոյ մըն է օրինութիւններու, տապերու եւ զնարամական երգերու, գորս երայեցերէն կը կոչեն Խօ ձա յօտ :

Ունինք գրեքէ տմրողական 20 տապեր, որոնցմէ շատեր երկար են. ունինք դարձեալ

լպատառիկներ 20 այլ տապերու: Մասնագէտներու ենք ադրութեամբ հաւամաքար հաւաքածոն իր նախմական վիճակին մէջ աւելի շատ քիւով տաղեր կը պարունակէր:

Տաղերու մեծ մասը կը սկսի հետևեալ ծեւով. «Քեզի, ո՞վ Ասոնա, զնուուիս կը մատուցանեմ»: Քանի մը տաղեր միայն կը սկսին սա ձեւով. «Օրինեալ ըլլաս»: Հաւ մասնագէտներու, տաղերու հաւաքածոն իր ամրողութեան մէջ հանգիստութիւններ ունի Սաղմոսներու հետ. տաղերը գրաւած են բարձր մերշնչումով:

(Շար. 2)

ՆԵՐՍԵՆ Վ.ՐԴ. ԲԱՊՈՒՃԵԱՆ

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՎԵՐԱՓՈԽՈՒԹԻՄ Ս. ԱՍՏՈՒԱԺԱԾԱՇՆԻ

Հայաստանիաց Եկեղեցւոյ հիմք տապահարմներէն չորրարդն է Ս. Կոյսի Վերաբախշման տօնը: Ասուածածիկ նուիրաւած եօթը տօներ կան: Եղութիւն, Ծնունդ, Ընծայում, Աւտուամ, Գիւտ Տփայ, Գիւտ Գուռայ և Վերափխում, որոնցիւ ամենէն մեծը Վերջին է, որ մեր Եկեղեցւոյ հայրապետաներէն Ս. Ներսէս Կայացեցի կարգադրութեամբ ինն օրեր շարունակ կը տօնուի:

Վերափխումը Ս. Կոյսին Երկիմք վերանուր կամ փոխուին է. Եկեղեցւոյ հիմ աւանդութեամ համաձայն, Ս. Կոյս Մարիամ Քրիստոնի Հայուածաւմէն մօտաւառապէն 15 տարի եւս վախճանեցաւ Երուառագէմի մէջ: Առաքեաները զայտ քապեցին Գերսանմանի առքին մէջ: Թազման արարութեամ կը բացահայէր Բարքադիմէոս Առաքեալ, որ իմանալով Ասուածաւաօր վախճանումը եկաւ Երուառագէմ, վերջին անգամ ըլլապով իր յարգամքը ընծայելու համար: Հայ աւանդութեամ երբ կը բանազ գերեզմանք, հոգ չեն գտներ Ասուածաւաօր մարմինք, որովհենու մախորդ գիշեր Քրիստոս իմանելով Երկիմքն եր մօր մարմինը Երկիմք վախճայրած էր: Հայ հիմ ժամանակներէ ի վեր այս սիրութ աւանդութիւնը ընդունուած է Քրիստոնեական Եկեղեցին կոչմէ:

Ս. Կոյսի ծննդին, Ծովակիմի և Անեայի ժամանակ շատ իրեայ կոյսիր Տաճարին կ'ընծայուէին: Բայց անսնցէ ոչ մէկը արժանի եղաւ Ասուածածիկ Կոչուելու: Ո. Կոյսին մասին Հիմ Կոտակարանին մէջ Եսայիի մարգարեւթիւնը կայ որ կ'ըսէ:— Էլլա կոյս յզացի և ծնցի որդի և կաշեցւո զանուն նորս իմանաւէր:

Անզ մը արժանի Եկեղեցւ փառաւորման նուիրաւած Վերափխուման տօնը խորեգալից է Եկեղեցական և ազգային-ընկերական տեսակէտով, որովհետեւ մայրը կեանքի Մօրմէն կախում ունի զանա-

ներութ կեանքի ուղղութիւնը, դաստիարակութիւնը, նոյնին ամրող ընկերութեամ կետնէք: Մանակները խնդրի պէս են, անոնց առաջին մեւաւորողը մայրն է: Ս. Կոյս Մարիամի ընծայուած յարգը որպէս տիպար մայր և սրբուի այնքան խորութ է, որ բազմարի անուններով կոչած ենք զայն, ինչպէս՝ Մաքրուի, Սրբուի, Թագուի. Խսկուի, Տիրուի եւն: Հայ իգական սեռը իրացմենավ այս անունները, ուստի տայ քէ ուրելով Ս. Կոյսը՝ կը գտնի նմանի անոր, կը գտնի ազնուացնամ և որպացման և բարյական անխօթար կենցագի, որ Ասուածանանոյ կետնէն է:

Մեր Եկեղեցւոյ շարակամատգիրներուած եւ հայրապետութեառ համար Ս. Կոյսին անըն նշշմարիս ներշնչարան մը եղած է: Մեր շարականցին ամենէն գեղեցիկ եւ գուար բանասանդութիւնները նաւիրաւած են Ս. Կոյսին: Մեծացուցէ շարակամները Վըսեմին քեւերուն վրայ Երկիմք խոյացող քերուածներ են, որ Ասուածածինը կը ներկայացնավ իրեւ ամենազայծառ, ամենազուիլի, մաքուր ազաւինի, անրիծ կոյս, անքառամ ծագիկ, գերահարաց ծաղիկ, պին լուսայ և ամա եռվանի, ամենանելի լուսոյ մայր, լեռն վիմածին, աղրիւր յորդառառ, բարուանակ ծագկեալ, եւն: Գրիգոր Նարեկացին եւս իր արօպաւանասին մէջ Ս. Կոյսը կը ներքողէ եւ կը փառարանէ այսպէս — «Հերիտուակ ի մարդկանէ, մարմանատեսի Ֆերավիէ, Երիմասոր արքայուի, մաքուր արքէս գոյս, գերազանցեալ գրնակութիւն անկոխնելին, սրբութեանց Երանաւոր խոստմանն սեղի, եղեւ շնչական եւն:»

Այս բայրը վերագրումները եւ փառաւորութիւնները Ս. Կոյսին զնանաւութիւնն են, որ խանարութեամ, հնագամնութեան և սրբութեամ առաջինութիւններով փայլեցաւ Բերդինելի մուրէն մինչեւ Գողգո-

քայի բարձութեք՝ երբ իբրև մայր արտասաւրուր աշխերով տոկաց իր անմեղ Միածին Որդուոյն խաչելոքեան:

Քայ անկէ ետք անեաշուելի քիւով սըրպատում կիմեր եկամ զարդարելու մեր պառմուրեան էջերը: Հայց Եկեղեցւայ առաջին շէնիքն շաղախին մէջ Ս. Սանդրախոր եւ յետոյ Ս. Հռիփիսիմեանց եւ Գայեանեանց արիմը խառնուեցան: Անոնցմէ վերջ եկան նդիշէ պատմագրի ներկայացուցած «Ծիկնայք Փափկասունէքը եւ բազմարին արիշներ, որով զարդարեցան Ս. Կոյսի պատմինութիւններով եւ մեր զոյուրեան պայտարին:

Աշխարի շատ մը կրօնները դիցարանական կամ առաջարկական սկիզբ մը ունին, բացի Քրիստոնեաւութեանէն: Միայն Քրիստոս է որ բոլորովին զերծ է ենթանական տարրերէ, որուինեւու պատմական դէմք մըն է եւ ծնած է Ս. Կոյս Մարիամէն:

Խնչակու բոլոր Արեւելեան եկեղեցիներան, այնակու ալ Հայ Եկեղեցւ մէջ, յատկապէն Ս. Կոյսին հանդէպ շատ կանալու ժամանակներէ ի վեր խորութիւն յարգանք եւ պաշտամունք ընծայուած է: Մահայն ոչ մէկ պատմա կայ առարիելու համար որ Ս. Կոյսին վերաբերմանը մեր սէրը կը նսեմացնէ Աստուծոյ հանդէպ մեր պաշտամունքը: Երեւ իրաւոցնէ այդպէս ըլլար, Ցիսուտ շատ անձնասէր Տիրամայր մը ընտրած դիսի ըլլար: Առանց Տիրամօր մնին իր Որդին պիսի չունայինինք: Թէեւ մեր ամենուեայ աղօրքին մէջ Աստուծոյ կ'սոսնէք.—«Զհաց մեր հանապարու տուր մեր այսուր, սակայն միւս կողուն չիմք արհամարեր ո՞չ մշակր եւ ո՞չ ալ հացագործը, որոնք հաց կը պատրաստեն: Այնակու ալ Աստուծացին յորհուրդներու հանդէպ մեր սէրը ոչ Ս. Կոյսով կը սկիպ եւ ոչ ալ ամուս կը վերջանայ: Անիկան պատուան մըն է որուն մէջէն Արարիչին մասին սկզբանական ծանօթութիւններ կ'սունենամք: Լուսիմը՝ արեւու լոյսը չի նսեմացնէր զայն պակսեցնելով: Լուսիմը մոխրացած կայտ մը պիտի ըլլար տնահանան միջացին մէջ, առանց արեւու լոյսին, որուն ցոլացումն կը փայլի: Տիրամայրը իր Որդուոյն ցոլացումն է, առանց որուն իր լոյսը ոչիմչ պիտի ըլլար: Եր Որդ-

Պավ Ս. Կոյս Մարիամը բալոր մարդոց Մայրն է: Մութ գիշերներում լուսիմը կը յաւաւորէ մեր շրջապատը: լուսնիմ աշխարիի մքութեան մէջ երբ մարդիկ կը հեռանան Աստուծուտ —որ լոյսն է աշխարիի, մենք կը նայինք Ս. Կոյսին՝ որ մեզ առաջնորդէ մինչեւ արեւածազը:

Երբեմն առվորական կեամէի մէջ կ'ըսենք: — «Ալապին տեսնելուս սիրեցի այսինչը»: Ամէն մարդ իր հոգիին մէջ կը պահէ պատկերը անոր՝ որ կատարեալ է: Ուստի պիտի ուզէր որ իրեն սիրելի անձը ըլլար նիշտ իր երազին կամ յուշալին նման, ուսի կատարելութեան սկզբնապատկերը շինած է հոգիին մէջ: Պատուն կ'ըսէ քէ մեր ունեցած գիտու բիսիր նախկին կեամէին մը յիշտակմերէն կազմուած է: Անջուշ նիշտ չէ այս հաստատումը, բայց նշարտութեան մասնիկ մը կը պարաւակէ, երբ ըսել կ'ուզակի որ մեր մտածումներէն, սովորութիւններէն, փորձառութիւններէն, մեր փափամներէն կազմուած խէտայ սը կամ մուսապանկեր մը ունիմէ, շինած ենք մեր մտքին մէջ: Այսակու ի՞նչ կերպով պիտի բացարենք առաջին ակնարկով մեր տեսած իրերը կամ մարդիկը սիրելին: Անոնց ենու մեր ժամօքացաւմէն առաջ ունիմէն մեր մէջ անոնց ամզերազնեցիլ օրինակը, զոր պատրաստած ենք իիշ մեր ներսկդին: Անսեւանելի ճարտարապես մը մարդկային հոգւոյն մէջ կ'աշխատի պատրաստելու համար այն ինտեղական համագործութենին՝ որ անհանդ անձն կ'արդարացն ամենալավ է գիրքներէն կամ ուղարկուած է, եւ անջուշ կը յուսայ որ օր մը աշխերը տեսնեն զայն: Ի՞նչ մեծ գոկունակութենին կը զգանք երբ կը տեսնենին որ մեր երազը կը քայէ, կենդանին է եւ անձը որ կը տեսնենին՝ մեր սիրայն մարմացումն է:

Դժբախտաբար մեզմէ ումանք իրենց ամրոց կեամէի ընթացքին չեն կրնար հանդիպիլ իրենց մտասիպարին: Բայց բացարակ եւ անդրացոյն մտասիպարը Աստուծուտ է եւ բոլոր մարդկային սէրերը Աստուծացին յախտենական սիրոյն առաջնորդող սկիզբն է: Մարգիային սէրը ստուծեմ է միայն այն միւս յախտենական սիրոյն քով, որուն շատ

յանախ թմաւ չեն կրնար քափանցել կարգ մը մարդիկ, գոհանալով անշաւշտ միայն ստուերական վիճակներով։ Երազէս գործամալի են մարդերը. կ'աւգեն ամբողջ սիրոյ ծով մը ըմպել —որ Աստուածային սէրն է—, բայց կը գոհանան գուաքով մը միայն……

Աստուած ալ ամբողջ արարչագործութեամ նախատիպարմերը ունի իր մտքին մէջ, ինչպէս նարուարապսն մը շինուելիք շէնքի մը ամբողջ ծրագիրմերը նախապէս ունի իր մէջ իրքեւ յգացում։ Այնպէս ալ յախտեաններէն առաջ Աստուած իր մտքին մէջ ունելի բոլոր ստեղծուած բաներոց գաղափարը։ Մարդ կամ ծաղիկը ստեղծուած են՝ որպիհետեւ լը համապառախաննեն Աստուածոյ գաղափարին։ Բայց այսպէս չէ մարդոց պարագային, օրոդիկուն մարդիկ սկսու ստեղծուած են և Աստուած մարդոց մասին երկու պատկերներ ունի. առաջինը անշաւշտ այն պատկերն է որ մենք ենք, իսկ երկրորդը ԱՅՆ ԶՈՐ ՊԵՏՔ էր ըլլԱՑԻՒՆՔ։

Աստուած իր մտքին մէջ իտկալական նախատիպարը ունի եւ անշաւշտ ունի նաև իրականութիւնը, այսինքն նշանաբուն ու կեղծը։ Այսպէս է, որպիհետեւ մարդոց մէջ խախտած է համեմատութեան չսփի։ Կորունցուած ենք ուղղութիւնը, նաւազած ենք եւ մեր պատկերը տժգութան է։ Մեր մեղքերը կը հաւագեցնեն, կը ենոացնեն մեզ։ Միայն Աստուածային սիրոյ զերմութիւնն է որ կը մօստեցնէ մեզ նորոգութեան եւ վերակենդանութեան, ասոր համար ենոացած

մարդիկ Աստուածային մտափարին չեն նմանենք։

Մարդկային պատմութեան մէջ մէկ եղագի կայ որուն մասին Աստուած մէկ պատկեր ունի, սրովինետեւ Աստուածամօր մէջ նըշգրիտ համաձայնութիւն մը կայ իր եղածին եւ Աստուած պահանջանձին միջեւ։ Բայրոս ալ հեռու ենք սիփար անհանոներ ըլլայէ։ Բայց Ս. Կայս Մարիամը տիփար կիմ մը էր. նիշշ այնպէտ՝ ինչպէս Աստուածոյ մրտին մէջ կար յացաւած եւ ծրագրուած։ Այս պատմառով ալ Աստուած սիրեց զայն անոր ծնունդին առաջ, աշխարհի սկիզբէն ալ առաջ։ Ս. Աստուածածինը յախտենապէս գոյութիւն ունեցած է Աստուածոյ մտքին մէջ իրքեւ մայրեան գաղափար, որպիհետեւ անիկա բոլոր մայրերուն մայրն է եւ աշխարհի առաջին սէրը։

Մեղքը առաջին անգամ կնուցմով մտայս աշխարհ։ Եւան ներմուծեց զայն եւ մեղքին խայրոցը մահի էր։ Ժամանակի ընթացքին ուրիշ կիմ մը՝ Ս. Կայ Մարիամ, իր սրուութեամբ ծնունդ տաւաւ ամենդաւթեան, որ մահի եւ մեղքը վերցուց այս աշխարհէն։ Եւան ծառին պատըզը կերաւ մենք՝ ծառի փայտիմ վրայ նմրաւած Քիրիստոսի Մարմինը նաշակելով կը փրկուիմք։

Այսպիսի խորհուրդներ ունենալով է որ Հայ ժողովուրդը իր հայրենիքն մէջ գարսրով ուխոտի զացած է գունդ առ գունդ դէպի Ս. Աստուածածնայ վանենքը եւ գիւմած է անոր բարեխօսութեան եւ ազօրանուէր մաղրանքներով մրմթացած է. «Ձենց օրինութեամբ մեծացուցանեմք»։

ԶԱՀԻԿՆ Ս. ՎՐԴ. ԶԻՆՉԻՆԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆ

## ՄԱՅԱԹ ՆՈՎԱՅԻՆ

Արեւաշղող  
Սէրո՞վ մաշող  
Թախծութիւն,  
Սազին դողով  
Սիրո ռդողող  
Քաղցրութիւն...

Ակերքերդ՝ վա՛րդ,  
Ցաւդ՝ արգաւանդ  
Ակ վընիտ,  
Աչքեդ հոսոդ  
Արցունեֆդ էք ցօ՛զ,  
Մարգարիտ...

Դուն մեր ցեղին  
Մէր-մեղեդի՛ն  
Ես, Գուսա՛ն,  
Մեր յոյզերուն՝  
Դուն սիրասուն  
Ցո՛րդ Մուսան:

Երգո՞վ մըտիք  
Դուն անխրտիք  
Ամէն տուն,  
Մէկուն յո՛յս բեր,  
Միւսին՝ տարրե՛ր  
Խնդութիւն:

Մէկուն՝ օրօ՛ր,  
Երգովդ անդորր  
Տար սրտին,  
Քուն քեր մէկուն,  
Սէրով անքուն  
Պահէ մին...

«... Եկար սիրով  
— Ըսին, սուրո՞վ  
Մեռար դուն...»:  
Սայաթ Նովա,  
Ո՛չ, մահ չըկա՛յ  
Երգերուն...

Հայ Ազգգդ հազիւ  
Բացած մեղմիւ  
Կեամբն ի լոյս,  
Գուսա՛ն իմ մեծ,  
Քե՛զ ողջունեց  
Սիրայոյգ.

Ու կըտակեց  
Միրերգն անեղծ  
Քու հոգւոյն՝  
Գալիք անվե՛րջ  
Եւ անընդմէ՛ջ  
Դարերուն...»:

ՄԱՆԻ ԱԹՄԱՃԵԱՆ

\*\*\*

Մենք տառապանքի ծովէն ենք անցեր,  
Մենք զըրդեղուած ենք հըրով, արիւնով,  
Տառապանքէն մենք իմաստուն դարձեր,  
Կը յառաջանանք հիմա նոր հունով:

Նորէն կը շինենք տաճար ու պալատ,  
Մենք յաւէրժութեան նորէն կը դիմենք.  
Մեր հոգին նորէն պայծառ, անարատ,  
Անժանգ զըրակով մենք գայն կը զինենք,

Որ անմաշ մընայ ժամանակին դէմ,  
Ինչպէս պապերու մեր հոգին անբիծ.  
Տեսնողներն անոր որ երկրպագեն,  
Թը բնելով անցնին ձեր յիշատակին:

Դուք աղտօտութեան, տիղմի բընակիչ,  
Երէկ եւ այսօր, նոյնն էք յաւիտեան.  
Զեր եւեր քողած միայն արեան զիծ,  
Միայն աւերակ ու հըրդեհ միայն:

Ինչպէ՞ս պիտի դուք ապրիք ա'լ հիմա,  
Դուք մեր արիւնով տըզրուկներ սընուած.  
Դուք աղտօտ ու ծոյլ, տըգէտ ու տըխմար,  
Օգնութիւն հայցող ձեռքերնիդ միշտ բաց:

Ս. ՄԱՆՈՒԿԵԱՆ



## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՖԻԼԱՍՏԵԼՖԻՌՅ ՀԱՅԵՐԵՆ ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ

(FREE LIBRARY, PHILA. PA., U.S.A.).

Rare Books Department

թ.

ԶԵՐԱԳԻՐ ԹԻՒ 119 — ԶԵՐԱ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐ

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆՆ. —

Զեռագիրն կը բովանդակէ Զորս Աւետարանները Հայերէն տառերով և ասկայն թրքերէն լեզուով: Թերք՝ 169: Մեծարքին 18×11·8×3·5 մմ., 36 առղ ամէն էջի վրայ: Պահպանակ՝ թղթեայ, 3 թրք սկիրռը և 5 մերչը: Նիւթ՝ թուղթ: Խող՝ տախտակեայ կարեպաս: Երկու երեսներն ալ ոսկեզօծ շրջանակ, մէջը խաչ մը, վրան խաշեալ թրէստոս: Հանգամանի՝ լաւ: Գրութիւն՝ բոլորդիր: Ակրնաստառք կարմիրով: Մանրանկարք՝ 11 հոտ. թուղթ 1ա, 2ա, 3ր, 4մ, 8լր, 84ր, 128ր, 164ր, 165մ: Սոյն ժամանակարները հնագոյն ձեռագիրէ մը առնուած են և փակցուած այս ձեռագրին մէջ: Կը ներկայացնեն Աւետարանիներն ու աւետարանական գրուազները: Տեղի՝ անծանօթ<sup>(\*)</sup>: Թուական՝ Հաւանարար Ժե: Դար: Ստացող՝ «Խէրանչայ աղա և ամուսին իւր Անա խաթուն»: Յիշաւակարան՝ շկայ: Նկատողութիւն՝ սկզբի կողքի ներքնակողմը կայ Զեռագրին սեփականատիրոջ անունը՝ M. Louise Stowell.

ԲՈՎԱԳՐԱԿԱՆՆ. —

1. Առաջին լման էջին վրայ կայ մանրանկար մը. ձիաւոր մը խաչ ի ձեռին եւ աջ

(\*) Մոհամետ Արմար պարսիկ բանակը, ինչ տառերով չի գիտուիր, կը խորի լ-է Զեռագրին գրաւեած վայրը Աստան է (կիրիլիա): Տես «A Descriptive Catalogue», 1936.

ձեռքին երկար նետ մը, որով կը սպաննէ ուրիշ ձիաւոր մը (աւելի մանր քան սուսնինը): Զիաւորի խաչի կողքին զրուած է կարմիր մելանով սպարոն խէրանէն է դույ ազգին կոսորէ:

2. Երկրորդ լման էջը կը պարունակէ Աւետարաններու համեմատական ասխուակ մը: Էջի խորանազարդ է:

3. Երրորդ էջ մանրանկար մը ևս, «Ար սարդին է սերեաց դերէնան» արձանագրութեամբ: Զիաւոր մը աջին խաչ եւ ձափին նետ մը, կը սպաննէ վիշապը: Զիուն ետին կ'երեւին երկու ոչմքեր, որոնց համար մելանով կայ «զերքն» արձանադրամինոր: Այս էջին փակցուած է համեմատարար աւելի հին թղթեայ ձեռագրի մէկ էջը, որ զրուած է Մատթէոսի Աւետարանի հախուանակարարականը:

4. Երկրորդ եւ երրորդ թուղթերու մէջի էջը Հայերէն զրարար էջ մըն է և կը ներկայացնէ Մատթէոսի Աւետարանի Ա. 1-10 համարները:

5. Թուղթ Յր լման էջ մանրանկար մը Մատթէոս Աւետարանչի, նստած է եւ կը դրէ: Յաջորդ էջն կը սկսի թրքերէն լիդուով եւ Հայերէն տառերով Մատթէոսի Աւետարանը: Էջը խորանազարդ է եւ լրասնցազարդ, սակայն ոչ բարձր արուեստի գործ: Մատթէոսի Աւետարանի մինչեւ զլոււի է: Համար 23-ը զրուած է նաև Հոյերէն գրաբար լիճուով, թրքերէնին հանդիպակաց, պարբերաբար անդամ մը աջին է:

անդամ մը ձախին : Վերոյիշեալ Համարէն  
հոգ շարունակուած է միայն թրքերէնոյ:

**ՄԱՆՐԱԿԱՐՔ.** — Թուզբ 43ա կը ներ-  
կայացնէ լման մանրանկար մը . մեծ խաչ  
մը , զագաթին Քրիստոս : Գրուած կայ գու-  
լուստեան որ խաչն զքրիստոս ի զուտին ու-  
նիք : Քրիստոսի աջին ճառագայթներով  
դէմք մը , կլոր , փրան գրուած «արեգակնա» ,  
խսկ ձախին կլոր դէմք մը՝ «լուսին» : Խա-  
չին չորս անկիւնները չորս հրշտակներ փո-  
ղեր կը հնչեցնեն . հս զրուած է «փողն հրե-  
չի» : Խաչին ստորոտը երկու անձեր , այր  
մը եւ կին մը , որոնց հստար կայ հետեւեալ  
յիշատակարանը . — «Խրանչայ աղէն է եւ  
ամուսինն իւր անս խաթում . ստացոյ որ տ-  
ւետարանիս» :

81բ մանրանկար Մարկոս Աւետարանչի :  
84բ մանրանկար Ղուկաս Աւետարանչի :  
85բ մանրանկար որ կը ներկայացնէ  
Տեառնդպառաջը : Վրան կարմիրով գրուուծ  
«սր տն ընդպառաջն է» : Մարիամ , Յիօնոս  
Քրիստոս , Աննա , Ամենան ծերունի եւ Խոհի  
Ցովսիք տատրակներ ձեռքին :

128բ Ցովանինէս Աւետարանչի նկար :

156բ Հոգեղպալստեան ժանրանկար . տակւ  
դրուած է «պան գլուխք ամքն» :

164բ եւ 165ա կը ներկայացնեն 8 անձեռու  
փորապրուած տիպով պատկերներ , որոնք  
փակցուած են հետադարին : Վրայէն ահճա-  
շակ գոյներով անցած են : կը ներկայացնեն  
Հին Կտակարանի ութ մարդարէները :

## Ժ.

ԶԵԽԱԳԻՐ Թիվ 120 — ՍԱՂՄՈՍԱԳԻԲՔ (Ժամագիբք)

### ՆԿՈՐԱԳՐԱԿԱՆՆ .

Զետարիր ծրագան յատեանի դերած-  
ւած Սաղմոսադիբք մըն է , որ Սաղմոսներէն  
զատ որոշ մասեր կը պարունակէ Հայց . Ե-  
կեղեցւոյ ժամագիբքէն : Մեծարթիմ՝ 11·2  
×8×5 ամ . , 20 տող իւրաքանչիւր էջի վրայ :  
Թիբրք՝ 222: Նիւր՝ մագաղաթ : Գրաւթիմ՝  
մանր բոլորիր : Լուսանցազարք՝ Զեռա-  
գիրս ճոխ է մանր լուսանցազարքերով ,  
թոշնային գարդերով եւ ինորաններով : — Ընդ-  
հանրապէս կարմիր եւ կապոյտ գոյներով :  
Հանգամանմ՝ թիբրերը լաւ վիճակի մէջ են ,  
սակայն դիբերը տամկացան են եւ սրբուած ,  
ու շատ յաճախ անընթեռնելիք : Կողք՝ ասի-  
տակեայ կաշեպատ : Մանքանկարք՝ 4 լման  
էջերու վրայ՝ 24ր , 52ր , 102ր , 184ր (միշակ  
արուեստի գործ) , կը ներկարացնեն Մով-  
սէս , Դավիթ եւ այլ մարգարէներ : Պահպա-  
նակէն թղթեայ , Յիշատակարանի կը պակ-  
սի : Գրիչ՝ անձանօթ , յիշատակարանի չգու-  
յութեան պատճառով : Թաւալիսն՝ հաւա-  
որէն է ջջ . Դարու գործ :

### ԲԲՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆՆ .

Օրինակ մը տուած ըլլալու համար , էջ

22բ-ի կէսէն կը սկսի ժաղթանք «Քրիստոս  
է իմ Աստուած եւ փառաւոր առնեմ զատ»  
եւալյն : «... Յարեկիսոսութեամբ սրոյ Ածե-  
նին եւ փան սր խաչի ըո պատուակահի տէր  
ընկալ ...» : Յետոյ քարոզ «վասն ի վե-  
րուստ» . աղօթք «Տէր Տուրդնեան» : Մաղ-  
թանք «Սաղմոսիք եւ օրհնութեամբ» եւ  
ապա «Հայր մեր» :

Նոյն բանը Գուրզայու թէ-ի վերջառոր-  
թեան :

150-րդ Սաղմոսէն յիրջ կը կարդանը . —  
«Այս սաղմոս ինքնադիր Պաւթայ է արտաքս  
թուոց ի ժամանակի՝ զի եւ նա նահատակ  
ընդդէմ Գողիքառու առաջի Սուուլի» : «Փոքր  
էի ես եղբարս իմ եւ կրտսեր ի տան հօր  
իմու . արածէի զիւաշինս Հաւը իմոյ» : Այս-  
թիւ եօթը Համար կը շարունակուի : Ապտ  
Աղօթք Մանոսէի թաղաւորին «Տէր Ամենա-  
կալ» : Ապա «Աղօթք Տն . Ներօսէսի Հայոց  
կաթողիկոսի ասացեալ Հաւասով Խառնո-  
վածին» : Զեռագիրս կը վերջանայ «Աղօթքու-  
թեամբ ոպ» բառերով : Մնացեալը կը պակ-  
սի :

## Վ Ե Բ Զ Ա Բ Ա Ն

Ներկայ յօդուածով կը լրանայ շարքը Ֆիւատելֆիոյ Կերպոնական Մատենադարան-նին մէջ ի պահ զրուած տասը հայերէն ձե-

ասգիրներու ցուցակագրամին, որ պարբե- ւարար լոյս տևաւ «Սիոն»ի անցնող երկու երեք սուրբ ան որոշ թիւերուն մէջ: Հնաե- հարին է ցանկու այդ ձևուակիրներուն. ա-

ա.	թիւ 115	ԱԼԵՏԱՐԱՆ	դրուած	1504	թուին	թուղթ
բ.	թիւ 116	ԱԼԵՏԱՐԱՆ	»	1640	թուին	թուղթ
շ.	թիւ 117	ԱԼԵՏԱՐԱՆ	»	ԺԷ.	Դար	մագաղաթ
գ.	թիւ 118	ԱԼԵՏԱՐԱՆ	»	1769	թուին	մագաղաթ
ե.	թիւ 119	ԱԼԵՏԱՐԱՆ	»	ԺԷ.	Դար	թուղթ
զ.	թիւ 120	ԱԱՂՄՈԽԱԳԻՐՔ	»	ԺԶ.	Դար	մագաղաթ
է.	թիւ 121	ՄԱՆՐՈՒՍՍՈՒՄ	»	1814	թուին	մագաղաթ
ը.	թիւ 122	ՄԱՇՏՈՅ-ՃԱՇՈՅ	»	1854	թուին	թուղթ
թ.	թիւ 123	ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ	»	1828	թուին	մագաղաթ
ժ.	թիւ 124	ԱԱԹԱՐՔ	»	1816	թուին	թուղթ

Ուսումնասիրութեան ընթացքին հանդի- պեցանք հետաքրքական եւ արժէքաւոր ձեռադիրներու եւ պատմական նշանակալից դէպքերու եւ թուականներու: Մի քանի մատեններու մէջ ուշագրաւ էին որոշ պատմական վաւերադրեր եւ Հայ Եկեղեց- ոյ համար անծանօթ մասցած որոշ ազօթք- ներ կամ ծիսական արարողութիւններ: Օդ- տակիր պիտի ըլլայ անոնց հրապարակումը անսարակոյս: Այս առթիւ չնորմակալ պար- տինք ըլլալ Մատենադարանի Ձեռագրատան Տէսչուհի Miss Shaefers-ի, որ հաճոյչով մեր որամագրութեան տակ դրաւ վերոդ- րեալ Ձեռագիրները եւ անոնց վերաբերեալ կար մը նօթեր՝ հրատարակուած պարսիկ բանասէր Muhammad Simsar-ի կողմէ:

Միշալայ Նահանդներու այլ քաղաք- ներու մէջ եւս Գետական Ձեռագրատուններու մէջ ի պահ զրուած են հայերէն Ձեռագիր- ներ, որոնք կարեւոր մատուր ցուցակազ- րուած են Օրդ. Միրարփի Տէր Ներսէսեանի կողմէ: Մինք ցուցակագրեցինք անոնք ո- րոնք Օրիորդ Տէր Ներսէսեան առիթ չէր ու- նցած տեսնելու, ինչպէս Ֆիլատելիոյ, Նիւ Եորքի Կերպոնական Մատենադարանի, Պոստոնի, Տիթրոյիդի, եւ Գիլվէնսի: Յատկանական եւ Բանկագին Աւետարան մըն է Տիթրոյիդի ժք. Դարու մատենը: Նիւ Եորքի Morgan Library-ի մէջ ի պահ

դրուած են երկու տասնեակ մը արժէքաւոր հայերէն Ձեռագիրներ, զորս տեսանք եւ ո- րոնց մասին մանրամասնեալ ցուցակ մը պատրաստած է Օրդ. Ս. Տէր Ներսէսեան:

Ստոյզ եւ պատշտօնական ցուցակէ մը մեր քաղած տեղեկութեանց համաձայն հետեւ- եալ հայերէն Ձեռագիրները կը գտնուին Միացեալ նահանգաց զանազան քաղաքնե- րուն մէջ: Յանձնարարելի է որ անոնք եւս ցուցակագրուին ըստ կարելոյն, եթէ ցարդ չեն աեսոււած Հայ պրատողներու կողմէ: Օդտակար պիտի ըլլայ նաեւ հայերէնի բարգմանել Օրդ. Տէր Ներսէսեանի ցուցա- կագրած ձեռագիրները, որոնք կարեւորու- թեամբ նկատի կրնան աւնուիլ մասնաւորա- րար Հայաստանի գիտնական-բանասէր- ներու կողմէ, որոնք տարիներէ ի վեր կ'աշ- խատին հաւաքել Ձեռագրա ցուցակներ ու զանոնք լոյս ընծայել յաջորդական հատոր- ներով:

Առոնք են այն ձեռագիրները (հայերէն) որոնք ի պահ զրուած եւ Ամերիկայի Միաց- եալ նահանգներու այլազան կեդրոններու մէջ.—

1. SAN MARINO, CALIF. H. E. Huntington Library. HM 54 Gospels in Armenian.

Թուղթ, ԺԶ. Դար, 262 թերթք, 30×20 սմ., Կապագովկիոյ Կեսարիա քաղաքի մէկ վանքէն բերուած:

2. BERKELEY, CALIF. Library of University of California.  
 Թիւ 5. Աւտարան, ԺԶ. Դար, 205  
 թերթք, 21×66 սմ. բաժանմ. 2554:
3. WASHINGTON, D. C. The Freer Gallery of Art.  
 Թիւ 12. Աւտարաններ, Ժագաղաթ,  
 թլլ.-ժթ. Դար, 338 թերթք, 31×24 սմ. :
- Թիւ 13. Աւտարաններ, Ժագաղաթ, թթ.  
 ժ. Դար, 118 թերթք:
4. CHICAGO, ILLINOIS. Library of University of Chicago. No. 139 B. S. 3554 A. 7.  
 14—879703.
- Թիւ 139. Աւտարան, թուղթ, 299  
 թերթք, 22×16 սմ. :
5. OTTUMWA, IOWA. Library T. Henry Foster.  
 Թիւ 11. Միարան, թուղթ, թուական  
 1679:
6. BALTIMORE, MARYLAND. Walters Art Gallery, N. Charles Street.  
 Թիւ 26. Աւտարան, թուղթ, ժե. Դար,  
 241 թերթք, 26×19 սմ.: Նաեւ թիւ 27, 28,  
 29, 30, 31, 32, 33 այլ շեռագիրներ:
7. BALTIMORE, MARYLAND. Library Robert Garret, Garret Blvd.  
 Թիւ 17, 18, 19, 20, 21, 22, 23. Աւտարան,  
 Սալմոն, Շարլինգ, Ազօբագիր և  
 Միարան:
8. MONTREAL, CANADA. Library of McGill University.
- Թիւ 4. Միարան յունարէն ժամկ,  
 թուղթ, ժե. Դար, 310 թերթք, 16×10 սմ. :
- Այս շեռագիրները տեսնելու առիթ չենք  
 ունեցած եւ ինչ տեղեկութիւն որ տուած  
 ենք քաղած ենք միջազգային Զեռագրաց  
 ցուցակէ մը: Հարկ է որ ասոնք եւս մահրա-  
 մասնութեամբ ցուցակադրուին ժուանը ա-  
 պագային:

Յունիս, 1965  
 Ֆիլատելիքա

ԶԱՒԻՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

## ՀԱՄԱՌՈՅԱ ՑՈՒՑԱԿ ՓԵՐԻԱ ԳԱԻԱՌԻ ԳՐՉԱԳՐԵՐԻ

Հերիան Սպահանի նահանջի հայաշատ դաւառն է, ուր այժմ ապրում են շուրջ տասնչորս հազար հայեր, տեղաւորութ տասնեօթ գիւղերի մէջ:

Գաւառը հասաստուել է Եահ Արքանեան մեծ զալթի օրերին: Անցեալում ունեցել է մինչեւ 28-30 հայկական դիւզ, իսկ 1946 թուն ուներ 24 դիւզ, որոնցից ութի՞ Աղբեղան, Աղնաւուզ, Բժկերտ, Դաշնան, Խօյշան, Խօյշայալ, Մայրաբատ (Ներքին Խոյշան), Մուղան և Աչլրաբի (Արթուրաբատ) ներգաղթեցն մարդ Հայրենիք: Այժմ անի 17-ր հայկական (մի քանիսը պարսկախառն) դիւզ, որոնք են՝ Բոլորան, Դրախտակ, Խոյշան (վերին), Խոնճ, Հաղան, Հազարջրեր, Ղալամելիք, Ղարզուն, Միլակերտ, Խամակերտ, Շահրուպաղ, Շուդիշան, Զիրան, Սանկերտ և Սւարան: Սոյն դիւզերի փայտ պէտք է աւելացնել նաև Դաշնան դիւզը, ուր ներգաղթից յետոյ վերաբանիւցից մի քանի տուն հայեր:

Խնչպէս Սփիւրքի հայկական միւս զաղութները, Փերիայի ժողովութիւնն եւս արտազալթին Հայաստանից իր հետ բերել կամ իր նոր բնակախարում գրել առել ունել, է գրչայի Աւետարաններ եւ ձեռագիր այլ գրքեր, որոնք ի յիշատակ իրենց դրուել են եկեղեցի կամ պահուել տներում եւ որպէս «Ըրոց Աւետարան» հասոյթ բերել տիրոջ համար(\*):

Անշուշտ Փերիայում եղած ձեռագիրները ամրողութեամբ յէ որ այսօր հասել են մեղ. կարելի է ասել եղածների խոշոր մասը փճացուել, կողոպտուել ու կորել են եւ միայն մի չնչին տոկոսն է որ պահպանուել են ու փրկուել զանազան արհաւերքներից:

Այս ձեռագիրներից ոմանք, ի մասնաւորի մաղաղաթեայ Աւետարանները, ունեն

իրենց ուրոյն պատմութիւնը, սկսեալ գրը-շութեան օրից մինչեւ մեզ. հասած ժամանակուու:

Աւետարաններից ոմանք անցել են բաղմաթիւ սրից ու հրից եւ ունեն ողբերգական անցեալ: Այս առթիւ բանասէր Պր. Գ. Արգարանի «Մատենադարան» խիստ արժեքաւոր գրքում (Երևան, 1962, էջ 6) հետեւալ ձեւով է արտայալուած:

«Հազարամեայ պատրապմերի մասնակցած յաւերազան զիմուռքների նման, ձեռագրերի իրենց վրայ կրում են արեազ ու վերիքի, կրակի ու կորուսուսի, տերածութեան ու զերութեան հետքեր: Շատ ձեռագրեր իրկուել են մարդկային կիսուի զնովք:»

Փերիայի ձեռագիրներից ոմանք ունեն Հւատարքի անցեալ և ողբերգական պատմութիւն: Որպէս նմոյշ այսուղ բերում ենք երկու օրինակ:

Առաջինը Դրախտակ գիւղի Աւետարանի մէջ եղած յուշագրութիւնն է, որ պատմում է Աւետարանի ցլիուց անցած դէպքերը (թիրթ 239 [թ]):

«Մահինուն որ բարպան բազաքն աւատ, թիւն ՌՃՀ-ումն, էն թիւն ՌՃՀԱ-ումն որ բաքայ(1)որ փոփոխութիւն էր Փէրիա: Մհապւուն, շատ ֆ(թ)ի(ս)տոնեայ բազանեցին յանիր տարան այս սր. աւետարանը. այլ Դարքինի գեղիցին տարան տաթիւուն, աղվան եկալ էն զեղին բնայիթից տարա, սր. աւետարանն այլ համեց բերեց Գարքի գեղումն, որ է թիւն ՌՃՀ-ումն, ես մեղայ(1)որ անարժան Անդրէան սր. աւետարան տարայ Դարան, որ գեղօվի մին տարի կացանք, տեղին որ յաղըլուխ էր էլ ազ (թիրթ 240 [ա]) վամի զօռուկ եկա տարա բազան բազաքն, մինչ մին տարի, մին օր ըլէիս Թէմուրոցն մին խմի մ(ա)րդի հետ զնալիս գույիմի գուտեսանի մին բարքի դուքանում բազմած է, զեղօվի մին իշմի (դրամի անուն) տվինի սր. աւետարանը

(\*) Ցերուու պահուող Աւետարանները Փերիայում եկեղեցին են դրաւել, ոսյ դարի սկզբներում, շնորհիւ քննակալ առաջնորդների շնմէների:

թ(Ե)րինք գեղումն քիմ ՌՃԳ-ումն, ևս մեզայ(ւ)որ տէր Անդրէա ծառայ եմ որ աւտարանիս» (\*\*):

Երկրորդը՝ գաւառի ամենահին՝ փրկչական 1069 թուին գրուած մագաղաթեայ Աւետարանն է, որ զնուել է Հարզուն զիւզի Մարզունեան գերդաստանի կողմէց, մի լորի ձեռքից, Զարմահալում, 30 ուիլ արժէքով: Վաճառող Լոռոր Աւետարանը պատրուակ ծառայեցնելով, շարունակ դրամ է կորզում նրացից են նեղում միշտ, որոնք նեղացած այս անհարկի պահանջներից, թողում են զիւզը եւ հետանում: Լոռոր լսելով նրանց փախուստը հետապահում են նրանց, ճանապարհին ուկառմ է կորիր, որի բնթացքում սպանւում է Մարկոսի եղբայր Խաչկը:

Աւետարաններից ոմանք պահպանուել են կեանքի գնով, կեանք+ յառադյել են զիւզը ձեռքից շտալու համար:

Փերիայում այժմ գտնում են 58 զրցագրեր, որոնցից 31-ը Աւետարաններ են եւ պահում են եկեղեցիներում, իսկ 25-ը պահում են տներում, որոնք զանազան բայնադակութիւն ունեն եւ միայն մէկն է Աւետարան:

Բացի վերոյիշեալ ձեռագրերից ներզագթի օրերին Հայուստան են ուղարկուել 12 այլ ձեռագրեր, որոնցից 4-ը Աւետարան, 2-ը Յայումտուրք, 2-ը Սաշտոց, եւ մէկական օրինակ Ճաշոց, Քարոզիքը, Պակեփորիկ, եւ Զարժարադ Շարական Էջմիածինին առանցիւր, 1950. Սեպտ.—Հոկտ., էջ 81):

Վերեւ յիշուած ձեռագրերից բացի, Փերիայում կան մի քանի ալլ գրչագրեր եւս, գրուած Սահմանու ծրէց Հաղպահիքիցու եւ այլոց ձեռքով, որոնք Հակոսակ միք ճիկերի ցարդ չինք յաջողել ցուցակորել:

Ինչուչ վերեւում յիշեցինք, մեր ցուցակուրած 56 ձեռագրերից 31-ը Աւետարան են եւ պահում են եկեղեցիներում, մէկ Մաշտոցից հետ:

Աւետարանների 27-ի նիւթը թուլթ է, Երեքին՝ ժաղաղաթ: Աւետարաններից աւ-

մենահինը Հարզում դիւլի ժաղաղաթեայ երկութագիր Աւետարանն է: Գրուել է Ցովհաննէսի ձեռքով Հայոց Շժմ (518, փրկչական 1069) թուին, Սարագոցի Անահիա Շնըւաստ կրօնաւորժի պատուէրով:

Աւետարանի 286 (ա) թիւթին վրայ կայ մի լրացերէն յուշակորութիւն, որ ունի հետակալ բայսնդակութիւնը.

«Ք(Բ)րատիւնի, ես ամենայնի անարժան Շնրազամի որդի Դաւիթս նուիրեցի աւրք Աւետարան Սահակաշէն (գիւղի) (Ցովհաննէս) Մկրտիչ եկեղեցուն, իմ եւ իմ կենակից Հեղինէի եղու փրկութեան համար, ի յիշատակ իմ հօր՝ Շերմազանի եւ իմ մօր՝ հոռեցամի:

Մակրաբլիսի (Քաղոց տասի) 24-ին, Քրիմիւն 440 + 1312=1751) լին» (\*\*\*):

Թղթեայ ամենահին Աւետարանները պատկանում են 14-րդ դարի սկիզբներին, որուած 1301, 1304 և 1318 թուերին: Գատկանում են առաջին թուրքան, երկրորդը Հարզում, իսկ վերջինը Մկրտիկերտ գիւղին:

Միւս Աւետարանները գրուած են 15, 16 և 17-րդ դարերում, որոնցից մի քանիսի վայրն ու թուրքան անյայր է:

Աւետարաններից երեք փոքրը (երկու մասագրաթեայ, նամակերտի եւ Հաղպահըրեիր ու մէկ թղթեայ՝ Դրախտակի) ունեն շատ գեղեցիկ ձեռագիր (բոլորգիր): Աւետարաններից երկուոր՝ Հարզունի ժաղաղաթեայ եւ Սահմկիրարանից մէկը գրուած են երկաթարուի, իսկ մասցեաները բոլորուիր են: Ոմանք ունեն ժաղաղաթեայ պահակ, չին մեսրոպեան երկաթագրերով:

Ընդհանրապէս բոլոր Աւետարաններն ունեն Աւետարանների նկարներ, իսկ ոմանք սկիզբներում 5-10 հատ խորաններ եւ միեւ շեւ 20 հատ գունաւոր ժահրանկարներ,

(\*\*) Վարցերէն սոյն գրաւթիւնը, մեր խնձրան բազ քարգւանուկ է Երևանի Մաշտոցի Անունանականարանի գիւղաշատուողների միջոցով, որոնց յայտնաւ ենք մեր շարհակալութիւնները:

Մեր կարծիքով 440 թիւց պէտ է գումարել Քրիմիկանի 12-րդ շրամի՝ 780 թափ ենտ, որ կը լիմի 1220 թիւց եւ ոչ 13-րդ շրամի 1312-ի ենտ, քանի որ 1752 թուին Աւետարանը զամուելիս է եղել Պարսկաստանու:

(\*\*\*) Ուղղագրութիւնը պահել ենք նոյնաւեամբ: Ի՛ՃՀ-1724 թուին փրկչական:

վերցուած Հին եւ Նոր Կոտակարանից :

Անհատական ձեռապիրները պատկանում են 17, 18 և 19-րդ դարերին։ Գրեթէ կէսի վայրը, զրիչն ու թուականը անյայտ են, բայց թուական ունեցող ամենահին ձեռադիրը մի Յայժմաւուրք է, գրուած 1587 թուբն Համբիթում, Յովհաննէս դպրի ձեռքով։ Այս ձեռապիրները հետեւել բովանդակութիւնն ունեն։ Յայժմաւուրք 5 օրինակ, Քարոզզիրք 6 օրինակ, Մաշտոց 3 օրինակ, Տօնացոյց-Ժամագիրք 2 օրինակ, իսկ մէկական օրինակ՝ Աւետարան, Տաղարան, Աղթարք, Բառարան, Տաթէւ եւ Խրախճան։

Անհատական գրչագրերը գտնուում են Խոյգանում՝ 11 օրինակ, Սանդիբարանում՝ 6 օրինակ, Հաղպարչիր՝ 4 օրինակ, Հաղան եւ Բոլորան՝ Երկուական օրինակ։ Զցուցակագրուածները այս ցանկի մէջ չեն մտնում։

Փերիայի ձեռապիրներից Զարժահալզաւասում եւ Նոր-Ջուղայում անհատների մաս կան շուրջ 140 գրչագիր, որոնցից շուրջ 125-ը մտնում են Տքթ. Կարօ Մինաս-Եանի Հաւաքանոյին մէջ։

Տքթ. Կարոյի՛ Աւետարաններից զուրս եղած ձեռապիրներից կարեւոր տեղէ բանում Յովհաննէս Թէկուրանցու մի տաղպարանը, որ թէեւ ուսումնասիրուած է, բայց Հաւանական է թուում որ մի մասը պատկանի Հեղինակի գրչէն։ Միւս ձեռապիրների մէջ կարեւոր է Աղպաթանզեղոսը, գրուած 1697 թուին Աստապատի Ս. Մտեփանոս Վանքում։

Զարժահալզի Երեք Եկեղեցում կան 12 գրչագիր Աւետարան, որոնցից մէկը մազարդաբեկաց։

Փերիայի գիւղերն ունեն մէկից մինչեւ շորո Աւետարան, միայն երկու գիւղ՝ Դաշնան եւ Ղալամելիք զուրկ եւ գրչեայ Աւետարանից։

Այժմ մի քանի մասնաւոր նշումներով առանք իւրաքանչիւր ձեռապիրի համառօտ Նկարգրականը։

Զետապրերը բաժանում ենք Երկու մասի. Եկեղեցներում գտնուող եւ անհատների մաս եղող ձեռապիր։

Ա.

Եկեղեցիներում գտնուող ձեռապիր  
1. (\*\*\*\*) Աւետարան— Թէրը՝ 316, մեծուրիմ՝  $19 \times 15 \times 5.5$  սմ., նիւթ՝ թուղթ, զրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ։

Պատկանում է Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցուն։ Կոչում է Ս. Ղուկաս Աւետարան։

2. Աւետարան— Թէրը՝ 240, մեծուրիմ՝  $13 \times 10 \times 4$  սմ., նիւթ՝ թուղթ, զրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ։

Պատկանում է Դրախտակ գիւղի Ս. Ատովով եկեղեցուն։ Կոչում է Թուին Մանուկ։

3. Աւետարան— Թէրը՝ 297, մեծուրիմ՝  $17.5 \times 12.5 \times 5.5$  սմ., նիւթ՝ թուղթ, զրիչ՝ Մելիքսէթ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ։

Պատկանում է Խոյգան գիւղի Ս. Ցովաննէս եկեղեցուն։ Կոչում է Ս. Ցովաննէս։

4. Աւետարան— Թէրը՝ 261, մեծուրիմ՝  $24 \times 18 \times 7$  սմ., նիւթ՝ թուղթ, զրիչ՝ Հայրապետ երեց եւ Մեսրովք գպիր Խիզանցի (Վերջինը գրել է միայն Յովհաննէս Աւետարանը), ժամանակ՝ 1619, վայր՝ Շօշ (Սպահան)։

Պատկանում է Խոյգան գիւղի Ս. Ատուածածին եկեղեցուն։ Կոչում է Մաղիկ Աւետարան։ Սկզբում ունի 19 հատ գեղազարդ նկարներ, ինչպէս եւ Աւետարանիչների նրանքաները։

5. Աւետարան— Թէրը՝ 289, մեծուրիմ՝  $22.5 \times 17.5 \times 8$  սմ., նիւթ՝ թուղթ, զրիչ՝ Պաւղոս արեղայ, ժամանակ՝ 1566թ., վայր՝ ի Սուրբ ուխտս Ս. Սարգսի եւ որդուոյ Մարտիրոսի... (Տաճկահայտան)։

Պատկանում է Խոյգան գիւղի Ս. Աստածածին եկեղեցուն։ Կոչում է Զէրհւոր Աւետարան։

(\*\*\*\*) Եկեղեցան համարները Թշանակում ենք բայց մեր մախօրօս կազմած ցուցակի համարների, որ սկսել ենք գիւղերի անունների այբբնական կարգով։

6. Աւետարամ— Թերք՝ 257, մեծութիւն՝ 33·5×23×6 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ Յակոբ Կրօնաւոր, ժամանակ՝ 1301 թ. (փրկչական), վայր՝ Բերկրի, Եղէվանք մենաստան :

Պատկանում է Խորդան գիւղի Ս. Ներսէս Եկեղեցուն: Կոչում է Ս. Ստեփանոս Աւետարամ :

7. Աւետարամ— Թերք՝ 260 (նաեւ եօթ թերթ մազազաթեայ պահպանինք)՝ 3-ը սկզբում, 4-ը լիքջում), մեծութիւն՝ 27×18×6·5 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ Աստևածառուր Երեց, ժամանակ՝ 1584 թ., վայր՝ Սպերու գաւառ, Տանձուտիս գիւղ:

Պատկանում է Հաղան գիւղի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցուն: Կոչում է Ս. Աստևածառին :

8. Աւետարամ— Թուղթ՝ 330, մեծութիւն՝ 19×13×6 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ :

Պատկանում է Հաղան գիւղի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցուն: Կոչում է Ս. Նաղարիթ Աւետարամ :

9. Աւետարամ— Թերք՝ 277, մեծութիւն՝ 15·5×9×5 սմ., նիւր՝ նուրբ մազազաթ, գրիչ՝ Թոխասոյի Միքայէլ, ժամանակ՝ 1626 թ., վայր՝ Կ. Պոլիս :

Պատկանում է Հաղարջիր գիւղի Ս. Աստևածառին Եկեղեցուն: Կոչում է Ս. Ամենափրկիչ Աւետարամ :

10. Աւետարամ— Թերք՝ 269, մեծութիւն՝ 20×15×6 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ Մարգիս արեդայ, ժամանակ՝ 1582 թ., վայր՝ Սաւրե գիւղ:

Պատկանում է Հաղարջիր գիւղի Ս. Աստևածառին Եկեղեցուն: Կոչում է Ս. Յովհաննէս Աւետարամ :

11. Աւետարամ— Թերք՝ 267, մեծութիւն՝ 19×13·5×5 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ Բարսեղ Կրօնաւոր, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ :

Պատկանում է Հաղարջիր Եկեղեցուն: Կոչում է Ս. Բարսեղ Աւետարամ :

12. Աւետարամ— Թերք՝ 288, մեծութիւն՝ 14·5×11×6 սմ., նիւր՝ մազազաթ, գրիչ՝ Յովհաննէս, ժամանակ՝ 1069 թ.

(փրկչական), վայր՝ անյայտ (Սարգսյան?) |

Պատկանում է Ղարզուն գիւղի Ս. Նշան Եկեղեցուն: Կոչում է Ս. Անանիա:

13. Աւետարամ— Թերք՝ 275, մեծութիւն՝ 24·5×17×4·5 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ Յովհաննէփ քահանայ, ժամանակ՝ 1304 թ. (փրկչական), վայր՝ Ասպիշնակավանք (Արձէ գաւառ):

Պատկանում է Ղարզուն գիւղի Ս. Նշան Եկեղեցուն: Կոչում է Ս. Փրկիչ:

14. Աւետարամ— Թերք՝ 234, մեծութիւն՝ 26·5×18×5 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ Աստևածառուր Երեց, ժամանակ՝ անյայտ, վայր՝ Ո. Դաթիա(?), Ս. Գէորգաց և Ս. Օհանայ վանքում:

Պատկանում է Միլակերտ գիւղի Ս. Աստևածառին Եկեղեցուն: Կոչում է Թուի Մանուկ:

15. Աւետարամ— Թերք՝ 247, մեծութիւն՝ 24×16×6 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ Յովհաննէս քահանայ, ժամանակ՝ 1318 թ., վայր՝ Բերկրի:

Պատկանում է Միլակերտ գիւղի Եկեղեցուն: Կոչում է Ս. Յովհաննէս:

16. Աւետարամ— Թերք՝ 250, մեծութիւն՝ 27×18×5 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ 1488 թ., վայր՝ անյայտ :

Պատկանում է Միլակերտ գիւղի Եկեղեցուն:

17. Աւետարամ— Թերք՝ 239, մեծութիւն՝ 26×17×5·5 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ Աստեփանոս, ժամանակ՝ 1481 թ., վայր՝ Այրեվան:

Պատկանում է Նամակերտ գիւղի Ս. Ամենափրկիչ Եկեղեցուն: Կոչում է Ամենափրկիչ Աւետարամ:

18. Աւետարամ— Թիւր՝ 273, մեծութիւն՝ 29×21×6 սմ., նիւր՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ (յիշատակապրութեանց ամենահին թագավանը՝ 1627 թ.), վայր՝ անյայտ :

Պատկանում է Նամակերտ գիւղի Ս. Ամենափրկիչ Եկեղեցուն: Կոչում է Սաղիչ Աւետարամ:

Լ. Գ. ՄԻՒԱՍԵԱՆ  
(Ծար. 1)

## ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Ե. - ԺԵ. ԴԱՐ

Վաղ-Միջնադարեան երաժշտութեան ժամանեան բնդհանրապէս քիչ բան գիտենք, հատկաուր տեղեկութիւններ միայն, որոնց վրայ հիմունքով ենթադրութիւններ ենք անում : Երաժշտութեան տեսութիւնը եւ խաղային սիստեմը բնդհանրապէս զարգացան ժամանակում : Այս շրջանում էր, որ առաջին անգամ Շնորհալու միջոցով եկեղեցական երդերի մէջ մուտք գործեց բանաստեղծական միաշափ մէթը եւ յանդ, որ երաժշտութեան մէջ էլ նոյն դերն է խաղում՝ ինչ որ բանաստեղծութեան մէջ : Այս շրջանում մէր վանքերը եղել են խակական երաժշտասանողները : Մտեղծում են երաժշտական զանազան նոր ձեւեր, գանձեր, տաղեր, մեղեդիներ, եղիցիներ, որոնք չառ արքէքտուր են իրենց ոճի տեսակէտից, եւ որոնք զուտ հայկական դրոշմ ունեն եւ աւելի գեղարկուական կառուցուածք : Զարդարում եւ կատարելութեան է հասանում մանրուածունները Միջնադարեան մէր երաժշտական կերպոններում՝ կամրջառը, նարեկայ վանք, Տաթեր, Հաղարծին, Սշոյ Հազար Վանք, Գլաձոր : Գլաձորը<sup>(\*)</sup> մէր Միջնադարեան նշանաւոր համալսարաններից մէկն է եղել, ամենամեծ գրիտնական եւ արդիւնական վարդապետները այստեղ են պատրաստուել :

Գլաձորը մէր մեծապոյն համալսարաններից մէկն է եղել : Նա իր հիմնադրման ժամանակով գերազանցուած է Գրադայի (Գերմանիան լեզուով տեսնէն հին համալսարանը) համալսարանին մօտ ութուուեալ ատրուի, եւ իր կրթական մակարդակով ու ժամանակական հարուստ ժառանգութեամբ մըրս-

ցում է Փարիզի համալսարանի հետ<sup>(\*\*)</sup> : Խօսպաւը դադախար տալու համար մէր համալսարանների կրթական մակարդակի մասին, մէջ ենք բերում Մագիստրոսի խօսքը : «Զի յամենայնի իմաստաւէրն խոստովայն միցի դիմութիւնն եւ առաքեալ զանդիտուննեան, մանաւանդ ըստ կարզութեան բարիցն արհեստից՝ թուական, երաժշտական, երկրաչափական, աստղաբաշխական» : Ժ. - Ժ. Դարերում խազերը այնքան են զարդացել, որ այժմ գծուարանում ենք դրանց վանք վանք միշտ թիւը իմանալ : Այստեղ բերում ենք Ե. Տնտեսանի մէջ բերում էր : Տնտեսանի մէջ բերած խազերի տախտուկը (Տիւ էջ 285) :

Խազերը այնքան են չառացել, որ այժմ անհնար է իմանալ թէ որո՞նք են բուն խազերը եւ որոնք՝ երկրորդական, օժանդակ խազերը : Այս մասին Ռ. Աթայեանը ակնարկում է : «Հետազայում Ժ. Դարի սիստեմում, որը մէր ուսումնասիրութեան առարկան է եղել, նշանների թիւը մէծ չտփով պէտքանում է : Վերջինս հանդէս է զալիս որդէն որպէս կաղմակէրպուած բարդ սիստեմ : Նրա կատարեալադորդումն հիմնականում ընթանում է հին խազագրութեան սկզբունքի զարդացման ճանապարհով» : Խազերը իրենց զարդացման ուղին են ապրել և. ապա մինչեւ Ժ. Դ. Դար եւ զարգաթնականին հասել ժիւ. - Ժ. Դ. Դարերում : Բայց հետշնուէ, քաղաքական վատ պայմանների պատճուով մոռացութեան է տրում, եւ արդէն Ժ. Դ. Դարի վերջում մի հոգի չի լինում որ լիւ իմանար խազագրութեան սիստեմը :

(\*) Գլաձորի հիմնադիրն է Ներսէս Մշեցին. որ Այս իստուատուում է 1280-ին նոր Գիրապ եւ ապա Փախտուում Գլաձոր :

(\*\*) Կ. Խաչիկիս, «Գիտական Աշխատաւրիթներ», 23-րդ հատուր, էջ 423, «Գլաձորի համալսարանը եւ նրա սամերի աւարտական տանիքարանութիւնները» :

Խաղերի իմաստին աղաւաղղումը դարերի թիմացքում կատարուել է երկու ձեւով. առաջինը՝ դարերի հոլովման տակ անզալաբար, օտար աղղերի հետ ունեցած մեր շրափումից, որից խոսափելն անհնարին էր: Օտարների երկար ժամանակ տիրապետելը մեր երկրի վրայ աղղել է ոչ միայն մեր կենցաղին ու հասարակական կեանքին, այլ թիմը, որոնք մեծահարուստերին հաճախ լինելու եւ իրենց երգը հրապուրիչ դարձը նելու համար աւելորդ զեղեղանքներով են սկսել երդել (յոյների եւ թուրքերի մասնութեամբ) և աղճատել են մեր գեղեցիկ երդերն ու շարականները: Ենտեսեանը այս մասին ասում է «Եկեղեցական երգերը յեղծման տրամադրեցան այն ժամանակ,

Վերադիր	Ժ	Արտաշեան	Շ	Թարչ	Հ
Ասորագիր	Դ	Վանեց	Վ	Կուռ	Վ
Զոհհեկ	Վ	Խաղ	Ա/Բ	Դա	Վ
Եւնկեր	Ա/	Ճար	Վ/Վ	Հարկործա	Ձ
Կործա	Բ	Բեր	Բ	Բազմեղանակ	Մ/Մ/Մ
Աղումանեակ	Ջ	Հարուկ	Մ	Զայնդարձ	Շ
Հանդոյց	Թ	Խուճճ	Ջ	Գմագարդ	Ջ
Առանձնատրուց	Ձ	Քմատրուց	Ձ	Անկատրուց	Ձ
Ենչու	Վ	Զարկ	Վ	Կիր	Վ
Լերկ	Ֆ	Խոնճ	Բ	Քաշ	Վ
Թուր	Ռ	Սուր	Վ	Մոց	Բ
Բեր	Ճ	Բնեկործա	Վ/Բ	Դակործա	Վ/Ճ/Ճ
Էկործա	Վ/Ճ	Խաղ	Վ/Բ	Վերախաղ	Վ/Վ
Ներքնախաղ	Ա/	Ղում	Բ	Խոսրովային	Վ
Բարքաչ:	Ա/Բ	Փարուր	Թ/Բ	Ճայուհու՛	Վ/Վ
Թաշու	Վ/Վ	Եւնկեր	Վ	Գլոր	Օ
Բարձր հարեր	Մ/Բ	Վերքաչ	Բ/Բ	Ալժանաւոր	Բ/Բ/Բ
Փուչ	Վ	Կրոսիչ	Վ/Բ	Անու ձուէ	Ե

նաեւ մեր երաժշտութեան ու ճարտարապետութեան վրայ, սակայն դրսից եկած այս աղղեցութիւնները այնքան չնչին եւ գանցազ են ներքործեք, որ դրանք ձուլեալ են մեր աղղային էջին և հաղիւնկատելի են:

Երկրորդ ձեւը փոխիտութիւնն եղել է զրտութեաբար, մի. Դարից սկսած: Այս ձգութանաւոր փոխիտութիւնը սկսել է այն ժամանակից, երբ Կ. Պոլոսւմ սկսել է երդիչների վարձատրութիւնը եւ քաջալերու-

երը տաճկական երաժշտութեան մէջկ ճաշակը սկսաւ մուսք զանել եկեղեցւոյ մէջ, համառակ սորի վեց պարզութեանք: Հասնե: Ծնականեանի, մեր հին դպիրները ինչ որ սովորում էին իրենց վարպակեաներից (երբեմն տիրացու սուուցիչներից) սիմալ կամ ուղիղ, իրենց սովորածը իրեւն պատզամ համարելով չին զիջում նոյնիսկ մի նշանախեց փոփոխելու սրանց առաջ առակալին «աւտոնապահ» պէտք է համարել: Անշուշ-

Տնտեսեանի այս արտայայտութիւնը լիով վիճ ճիշդ չի կարող լինել, սակայն այնուամենայնիւ ճշմարտութիւնը այն է, որ հին աւանդապահ դպրիների երկած շարականներին աւելի արժէք կարելի է ընծայել, քան տիբացուներին՝ որոնք ճգումաննաւոր ևս լա թուրքի կերպն։ Բայց շատով, որպէսզի շարականների ազաւազման առաջը առնուի, հայ բարձրաստիճան հոգեւորականներ եւ աշխարհականներ, հայրենասէր յարդիկ, ժամածում են փրկել եկեղեցական Եղանակները կորսից։

1813-1815 թուրքին Հ. Լիմոնճեանը՝ մի պատկանելի երաժշտու, հնարում է մեր այժմեան նոր խաղերը, հիմունելով մեր հին խաղադրութեան վրայ։ Լիմոնճեանը, ինչպէս եւ յոյները, մեր հին խաղերից վերցրել է քան հատ եւ գրանց տուել պայմանական նշանակութիւն, որ ոչ մի առնչութիւն կամ կապ ունի հին խաղերի հետ։ Այնուամենայնիւ, լիմոնճեանի գործը շատ մեծ նշանակալից դէպք է մեր երաժշտութեան պատմութեան մէջ։ Կարծէք այս մեր երաժշտութեան ապրած երրորդ շրջանն է։ Առաջինը՝ վաղ-Միջնադարում՝ առաջին անգամ խաղերի գործածութիւնը, երկրորդը՝ Խաչատուր Տարօնեցու կատարած ձայնագրութիւնները, գանձարմին հղանակն ի մարմին ածէր», երրորդը՝ Հ. Լիմոնճեանի շրջանը։

Համբարձում լիմոնճեանը մեր ազգի հանճարեղ զաւակներից մին է։ Նա ծնուել է Կ. Պոլոսու 1768 թուականին եւ մահացել՝ 1839 թուականին։ Նա ստեղծում է խաղային գրութեան նոր սիստեմը, հիմունելով մասամբ հին վրայ, եւ մասամբ էլ յարմարեցնելով։ Հայկական նոր ձայնագրութեան մասին եւ Տնտեսեանը ասում է։ «Ձայնանիշերու գրութիւնը երպականէն առած է, անունները թթականէն եւ մեւերն ալ հայկական հին խաղերին»։

Գէորգ Դ. Կաթողիկոսը ձայնագրել արւեց ամբողջ շարականները, որոնք աւելի աղաւազութիւն փրկուեցին չնորջիւ Լիմոնճեանի ձայնագրութեան սիստեմի։ Շարականները փրկելու եւ զրի առնելու փորձ են կատարում նաեւ Վենետիկեան միարաննե-

րը։ Մրանք շարականներին կայուն մի վիճակ տալու նպատակով, ուղեցել եւ մեր շարականները զրի տուել եւրոպական ճայնանիշերով, հետագայ աղաւազութեներից պահելու համար։ Նատ գեղեցիկ եւ զովելի մտայլացում է այս, սակայն նրանց չի յաջողութեամ այդ, որովհետեւ նրանք դիմել են խաղացի (վիճակիցի) Պետրոս Պիաֆրինի անունով մի երաժշտի, որին, ի հարկ է, չի յաջողութեամ պահել մեր շարականների ողին, որովհետեւ նախ հայ չէր եւ յետոյ՝ հաւանաբար նա անձանօթ էր մեր հոգեւորազգային երաժշտութեան օրինաշափութիւններին։

Խաղերի անկումից յետոյ, բազմաթիւ փորձեր են կատարուել վերականգնելու համար նրանց իմաստը, սակայն ոչ ոքի չի յաջողութել այդ։ Մեր խաղերի վերծանմամբ դրազուել է նաև Ս. Մէլիքեանը, որի անհրման ենթադրութիւնները զլխովին ջախջախուել են Ծ. Աթայեանի «Հայկական Խաղային նոտագրութիւն» գրքում։

Կոմիտաս Վարդապետն էր որ խաղերի ուսումնասիրութեան հարցում հանդէս բերեց գիտա-պատմական մօտեցում։ Նա միաժամանակ խաղերի ուսումնագին տիրապետելու եւ նրանց թագում իմաստը հասկանալու համար, անհրաժեշտ էր համարում իմաստալ երաժշտութեան հետ առնչըւող Միջնադարեան մի շարք գիտութիւններ։ Նա փորձել է նաև հապ գտնել խաղերի անունների, իմաստի եւ մեւերի միջեւ, որ հաւանական ենթադրութիւն է Միջնադարեան երաժշտութեան սիստեմների համար։ Խաղերի իմաստը յարտնաբերելու գործում նախ եւ առաջ գրուել է սիստեմի սկզբունքի հարցը, որի վերաբերեալ Հեղինակները մեծ մասամբ համակարծիք են։ այն է՝ խաղերը առանձին հնչիմներ չեն, այլ ամրողական ելեւէջներ՝ բանաձեւեր են ցոյց տալիս։ Այս գիտողութիւնները ընկանրապէս Ծ. Աթայեանն էլ ճիշդ է գտնում եւ աւելացնում է։ «Ալակայն նոյնիսկ արամարանութեան զօրութեամբ միայն կարելի է յանգել այն եղակացութեան, որ այդ չի վերաբերում բոլոր նշաններին։ Այդ մասին յիշեալ հեղինակների մօտ ոչինչ չի ասուած, չնայած

խաղերի նշանակութիւնները բերելիս հենց իւրինք էլ միշտ չէ որ ինթոնացիոն դարձած ածքներ են ցոյց տալիս, այլ երբեմն բերում են սոսկ մէկ հնչիւն»:

Կոմիտաս Վարդապետ իր հետազոտութեանց ինթացքում շատ կարեւոր մէկը ըստ նիւթիքի է յայտնաբերում. այն է՝ Հայկական լաղերի քառանակներով կառուցուած լինելու հոս Կոմիտասի, Հայկական եղանակների քառանակները ունեն հետեւալ կառուցուածքը.

ա. 1, 1, ¼

բ. 1, ½, 1

գ. ½, 1, 1

դ. ½, ¼, ½

ե. ¼, 1½, ½

զ. ¼, ½, ½

Մինչ Կոմիտասը քրտնաջան աշխատում է որ ապացուցի թէ մենք էլ ունենք ինքնուրոյն երաժշտութիւն եւ ապրելու իրաւունք, միւս կողմէից իր աշակերտը՝ Ս. Մելիքեանը, աշխատում է Հայկական երաժշտութիւնը յառաջանանից եւ սիսալ յայտարարութիւններ է անում. «Յունական-բիզնուական երաժշտական պատմութիւնը դժբախտարար գեռ շատ մոլթ, չուսումնասիրութիւնից է կախուած մեր այնքան առկաի մնացած խնդիրների լուծումը»: Այս մօտեցումը բացարձակ աշխատ է Ս. Մելիքեանի կողմէից (\*\*\*) : Հայկական թէ Հոգեւոր եւ թէ աշխարհէկ երաժշտութիւնը կախուած չէ յունական խաղերի ուսումնասիրութիւնից: Նոյնիսկ եթէ յոյներ գտնեն (\*\*\*\*) իրենց խաղերի բանա-

լին, դրանով չի կարելի բացել մեր խաղերի դադանիքը, շատ բան տակաւին կը մնայ անլուծելի: Խոկ Հայրենասէրի ոգով մօտեցող մի ուեւէ երաժիշտ երբեք թոյլ չպէտք է տայ այդպիսի անպատճախանատու յայտարարութիւններ անել: Եթէ նոյնիսկ յոյնականը այնքան մեծ ազդեցութիւն է գործել Հայկականի վրայ՝ որ մեր խաղերի բանալին կախուած լինի նրանց խաղերի բանալու լոյնաբերումից, ուրեմն նոյնքան էլ նըրանք կախուած են մեզնից՝ եթէ գոյնուի մեր խաղերի բանալին: Ուստի թող ասէք որ յունական խաղերի լուսարանութիւնը կախուած է Հայկականից, ինչ որ նոյն բանն է: Այսկային երկու զէպքում էլ սփալ կը լինի նման յայտարարութիւն, որովհետեւ Հայերի եւ յոյների խաղային սիստեմը հիմնականում տարգերում է: Կարող է մէկը միւսին լուսարանել ինչ-ինչ Հարցերում, բայց զա չի նշանակում որ մէկի խաղերի յայտարաբերումը միւսին էլ յայտնաբերումն է Հայաստանում:

Հայկական ազգային երաժշտութեան ժխտողներից մէկն էլ եղել է բժիշկ Թիրեանքանը՝ թէ «Հայ աղդային երաժշտութիւն ընդհանրապէս գոյութիւն չունի, այն ինչ որ կայ յառաջացել է ասորա-բիզնագական եւ Հնդկա-պարսկական ազգեցութիւնից»: Որքան փորձ է արուել գիտութեամբ եւ անդիմութեամբ նսեմացնել Հայկական ինքնուրոյն երաժշտութիւնը, այնքան էլ անվճառական են մնացել այդ թիրեանքիները: Ժողովուրդների ազգային երաժշտութեան բնոյթը որոշողը նրանց լազարին եւ ոփթական իւրայատուկ կառուցածքն է:

(\*\*) Հետաքրքական է որ 1904 բուհականն եր Ս. Մելիքեանն Գերմանիա եր գնում առանձիւաւ. Կոմիտաս Վարդապետ վախենալու ոք մի գուցէ նա տարափ օտար երաժշտութեամբ՝ նրան պրտազել է տափա հայ ժողովրդական երգերի քանիզամ մի ժողովածու, որպէս հում նիւթը: Այդ ըմբօրինակաւած ժողովածուն այսօր շատ արժէքաւար է, ոք փրկուեց պատահական պրտազութեամբ:

(\*\*\*) Արդին զամ են նամարտմ:

ԶՈՒՐԱԳ ՄՐԿ. ՇԱՄԼԵԱՆ

(Չար. 5)

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՅԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԸ ԴԱՐԵՐՈՒ ՄԵԶԵՆ

Երաւաղեմի ընտրեալ Պատրիարքը Պալս կը հասնի 1717-ին. կը տեղեկանայ իր Արռոին ծանրածանը կացութեամ, եւ ցոյց տալու համար՝ թէ «որքան պարտաց ծանրութեան տակ կը ենծէ Տեառնեզօր Արռոր», երկարէ գծուարակիր շղբայ մը կ'անցընէ իր վիզեն ու բանալիով կը կրպէ, եւ կ'ունտէ չեանել զայն մինչեւ որ Արռոր չաղադի իր պարտերէն:

Սրբակոն Գրիգոր Պատրիարք ծանր շղթան զգին՝ կը գիմէ ժողովուրդի սրախն եւ կը բոցավուէ անոնց Հոգին: Աթոռի պարտքերը չթեթեցած՝ Յոյներ եւ Լատինք կը յուզեն Ս. Յարութեան Տաճարի նորոգման հարցը, յուսալով որ Հայ Երուսաղէմը իր ներկայ անձուկ վիճակով պիտի ըլլայ ձեռնթափ, Յունաց եւ Լատինաց պիտի զիջի նորոգութեան հարցը եւ այդ կերպով իրենք իրաւունք պիտի ունենան տիրանալու հայկական բաժնին:

Միայած էին Հայոց իրաւակից Պատրիարքութիւնները, քերագնահատած՝ Հայ ժողովուրդին եւ Հայ Երուսաղեմի հոգեկան կապին խորհն ու ծավալը: Նգրայակիր Պատրիարք 1719-ին կը կրահանգէ սկսիլ Ս. Տաճարի նորոգութեան, ՎՍՏԱԾԵԼՈՎ, ԱՍՏՈՒՆՈՒՅ ՕԳՆՈՒԹԵԱԼԱՆ:

Ուշագրաւ է պատմագրին հետեւեալ վկայութիւնը. «Եթէ մէկը ուշագրութեամբ քննելու ըլլայ Երուսաղէմի պատմութիւնը, պիտի չտարակուափ երանք Ամենախնան Մարտրին ողորմութեան վրայ, ու պիտի տեսնէ ք ամէն գտուարին ու, վատանգաւուր պարագաներուն, ուր կորուստ եւ կործանուու ակիյայնին կը սպանան Ս. Աթոռին՝ Աստածային Աջը յանակնեալս օգնութեան կը հասնի ու կը գրկէ զայն անխուսափելի վրանցէ»:

Գրիգոր Նղթայակիր Պատրիարք կը գիմէ Ամենայն Հայոց Հայրապետ Աստուածա-

առւր կաթողիկոսին: էջմիածնայ Գահակալը՝ Հայրապետական նույիրակներ կը վրկէ Հայոց Աշխարհի շորս կողմերը, Ս. Յարութեան Տաճարի նորոգման եւ Ս. Յակոբայ պարտքերուն Համար: Հայ ժողովուրդը արձագանք կու տայ Հայրապետական հրաւէրին, կու տայ Երկու ձեռքերով և լիարուն: Նղթայակիր 1720-ին կը թողու Պոլիսը եւ Տերիոյ ճամբար 1721-ի սկիզբները կը հասնի իր Աթոռը՝ Երուսաղէմ: Լուծարքի կ'ենթարկէ Վանքին պարտքերը և կը սկսի շինարարութեան: Կընչ նորոգութիւններ, բարեզարդումներ եւ կը բարձրացնէ նոր շնչերը, որոնք մինչեւ այսօր կ'ողեկուն անոր արդիմաշատ կեանքը եւ օրինակելի զոհաբերումը:

1734-ին՝ Երուսաղէմի Յոյն Պատրիարքը Մելքոնոս, քացինելու Համար Հայութիւնը, խաղաղութեան եւ սիրոյ ուխտ մը կը կնքէ Գրիգոր Նղթայակիրին Հետ, իրը թէ անհետացնելու Համար նախորդ դարուն տիսուր յիշատակները: Բայց «ուկիտային մելանը չրչորցած, Մելքոնիոս Պատրիարք, առանց աղմուկի կ'երթայ Պոլիս եւ իրեններուն Հետ կը ժուկի իլրդային աշխատանքի: Խեղճ ողորմեկի յայն ուխտաւորներու պիրագտիններս կը լիցնէ Սուլբան Մահմուտ Ա.ի մեծ ու պատիկ շրջապատին գիրկը, թանի գիրերով կ'ապահ հրաման մը, որ Յոյն Պատրիարքին իրաւունք եւ լիազօրութիւն կու տար տիրանալու Ս. Յակոբայ Վանքին եւ այլ Հայկական ուխտատեղիներուն: Աննկատ մնացեր էր Սուլբան Մեհմէտ Դ.ի 1659-ի հրովարտակը, որ Հայոց կը վերադարձէր բանագրաւեալ Ս. Յակոբայ Վանքին ու այլ սրբատեղիները եւ այդ առթիւ անզամ մը եւս կը ճանչնար Հայոց հնագարեան սեփականութիւնը:

Կրկին կը ցնցուի Հայ Երուսաղէմը. Պոլիս կը փութացուին բոլոր Հրովարտակնե-

րը, Փերժանները, խաթթը հիմայուններն ու Հրամանները յարակեց թուղթերով, եւ Վշտահար Գրիգոր Եղբայակիր 1736 Յունիսի 15 քաւականվ կը զբէ Պոլիս՝ Ցավհաննեւ Կոլուտ Պատրիարքին. «Փակ Աստուծոյ ապահինելավ պայքարեցէք Ցաւաց միտուադրութ ազգին դէմ, ու նս այս տեղէն կ'օգնին ձեզ կարգութեան չափով, ապա երկար ը նորէն Հլիկս անցընելով խեզն միաբանեաւ հետ միասին օրինեա ազգին քարեւէր անձերու գուռնելով կ'իյնամ ու կը վընարեմ պարտիքը» :

Եղբայակիր Պատրիարք, հակառակ իր յառաջացեալ ասքիքին, կ'անցնի Պոլիս, Կոլուտ Պատրիարքին հետ կ'ընէ ապարդին դիմումներ, ի վերջոյ՝ վերոյիշեալ յունանպատու հրովարտակի պաշտօնական տրւչութեան նախլողօրին՝ երկու Պատրիարքներ կէս զիշերին կը դիմէն Եկէին իւլ Խորամի սեղանաւոր Յարութիւն Ամիրա Մուրատեանի բարեխօսութեան: Մուրատեան Ամիրան ափ կ'առնէ իր տիրոջ՝ Եկէին իւլ Խորամին գուռը: Այս վերջինը, ընդուածելով իր հաւատարիմ գործակատարի թախանձնենքներուուն, ոնցինեւսայն կ'ներթայ Սուլթանին, Սուլթանը անակնկալի կու զայ, եւ լսելէ վերջ Եկէին իւլ Խորամին խորհրդաւոր տեխնլեզ, կարդալ կու այս Հայոց գաւագիրները, որոնք դիմուած կը մնային Սուլթանի դարակներուն մէջ: Մուլթան, երբ իրադեկ կը գտանայ անոնց պարունակութեան, կը սոսկայ եւ Հայոց հրովարտակ-կալուածածագերը կը ժակարէ: Ըստ եւ Հայոց ազգին տուի վերտիթեա:

Եկէին իւլ Խորամի, իր հետ առած մակարեալ Հրովարտակները, կը փութայ տուն եւ կը յանձնէ զանոնք իր գործակատարին՝ Մուրատեան Յարութիւն Ամիրային, եւ այս վերջինը կը վազէ տուն, ուր հսկումի նստեր էին մեր դոյդ Պատրիարքները: Կրկին պատահած էր հրաշքը, որովհետեւ կաշառքի դէմ արգարութեան յաղթանակը շատ անզամ համազօր է հրաշքի, մանաւանդ Արեւելքի մէջ եւ սուլթանական դարպանների ներս:

Ս. Յակուրայ Վանքն ու Հայ վարկը անգամ մը եւս փրկուած էին, բայց մասցած՝ նոր պարտփերու ատկ, իսկ Յոյն Պատրիարքարանը՝ անակացած: Եղբայակիր կրկին

կը դիմէ իր սիրելի ժողովուրդին, կը զրկէ նուրբակներ եւ կ'ընէ անձնական դիմումներ: Օրինեալ Հայ բարժուրութիւնը քայլ չի տար ծերանազարդ Եղբայակիրին շլլիքը անցրնել ծանր շըրան եւ կու տայ ապաւորէն: Վշտահար Եղբայակիր, հազիւ ապատած յունական գաւերու ճապաղիքէն, կ'լամանայ Երուսաղէմի Լատինաց ուսնագութիւններու զոյլը: Կը դիմէ իր Փրանսացի բարեկամներու բարեխօսութեան, նոյնիսկ կը բողքէ Ֆրանսայի թագաւոր Լուկումիոսի ժերն եւ Հոռմի Կարտինալներու ժողովին: Եւ հարական կը վերագանձայ Աթոնու տեղուայ շարունակելու համար իր հայտարար միջցառումները: Վերջապէս կը կենաքի աշնանավերջին՝ կը յաջողի մերահաստատել հայ-լատին բարութիւնները, չնորհիւ Ֆրանսայի թագաւորին արքայական միջամտութեան, եւ երեք տարիներ վերջ միայն (Տ. Ս. էջ 734):

Տնօրինական Սբրավայրերու տարեգութիւնը լցուն է իրաւակից երեք պատրիարքութեանց, միջպատրիարքական վէճներով, որոնք մերթ կ'արծարծուէին եւ մերթ կը բոցափառէին, երբ կը գաղրէկ արտաքին, այլազդիներու բարձակումն ու կաշկանգուուք: Զկարծուուք թէ միաբան Հայերը եղած են միջպատրիարքական վէճն ու ոսնագութիւններու առարկայ: Իրաւունքի եւ իրաւաւութեան վէճները, որոնք առևառարակ տեղի կ'ունենային Ս. Յարութեան Տաճարի, Ս. Աստուածածնայ Տաճարի եւ Ս. Տնկեան Այրին շուրջ, տասնեւակ անզամներ կը կնուած են Յոյներու և Լատիններու միջեւ, որոնց թուումը կը մնայ գուռս մեր ներկայ ըրջագիծն: Պէտք է բնդունիլ թէ Ս. Տեղաւանը երբեք շեն կրցած վայելել անդորրութեան տասնամեակ մը: Երբ գաղրած է աւերն ու աւարր, գուսին ցցած են գաւն ու մէքենայութիւնը եւ այս վերջնոյն ամուլ անցնելու պարագային սկսած է կադ ու կախ այլազաւած միաբաններու միջեւ: պատուած են գուսիններ, կուրուած են սրունքներ, իրարխանուած են քիթն ու թերան, նոյնիսկ զիրար ապանած են գարձկան այլազգիններու գէնքերուայ: Աւշագրաւ է Ժ. Բայ Պրաւանի հետեւածի մկանութիւնը, զոր կ'արտագրենք անոր Ժ. Գրաւէյս իմ տեի նոր հասորէն: Զրուաշընիկ Պրաւան, որ 1851-ին այցելած

է Պաղեստին, Հետեւած տօնական օրերու արարողութիւններուն եւ աչք անցուցած՝ միջըրհաստին յորաբերութիւնները, Կ'ըսէ. «Ս. Յարութիւն Տաճարէն ներու ատելութիւնը ազանդներու (այլադաւան ըսկ կ'ուզէ) միջին կր մնայ վայրագ ու անմեռ: Յոյներ, Կաթոլիկներ, Հայեր, Ղպտիներ եւ Ասորիներ ունին իրենց բաժինները անոր մէջ, զորս կը պահէն՝ թրքական կառավարութան Հանդուրժութեամբ, բայց Հաւաքական սեփականութիւնը փոխական անոր Համապատասխան զբացումի միութեան կր ստեղծէ իսխան եւ տեսական թրշնամութիւնն...: Յոյներ եւ Կաթոլիկներ, որոնք կր կաղմէն մեծադյու ազանդները, եւ տեսակ մը իրարու մրցակիներ, կ'ատեն զիբար այնպիսի վայրագութիւնով մը, որ զուգահեռ չունի կրօնական պատճութեան անհանդուրժութեան մէջ: Նուազ Հեղինակութիւնուուժ ունեցող ազանդները կ'ատեն միւսները անոնց զօրութեան եւ յաճախադէպ ունացութիւններուն Համար, Կաթոլիկները կ'ատեն Հայերն ու Ղպտիները եւ զանոնք կը նկատեն պարզ զաւթիւններ... բոլոր զիբար կ'ատեն որեւէ իրական կամ երեւակայական պատճառու մը: Աղջանդներու միջին Հակառակութիւնը այնքան սուրէ որ արիներէ իւրեք չեն կրցած նորոգուած տեսնել Տաճարաւ:

Եարունակենք Հետեւի ժամանակադրութեան: Նախորդունք 1798-1799-ի արշաւանքները բաւական սուր կ'արժեն Ս. Տեղեաց քրիստոնեաներուն, որովհետեւ ժամանեականութիւնը, նոր խաչակրութեան մը մրդաւանջը զզալոյ, կր շղթայագերձէ ընդհանուր հայածանք մը Պաղեստինի քրիստոնեաներուն՝ մասնաւորաբար Լատիններու դէմ: Հայ Երուսաղէմը բարեբախտաբար Հետասեսութիւնը կ'ունենայ նուէրներով սիրաշահիլ ժամանեական աւագանին ու չէյխերը, եւ առաջքն առնել թալանին ու քանդումին, որոնց կ'ենթարկուին լատիններ ու Յոյներ: Թրքական իշխանութիւնը պատերազմական ծախքերու անունով, քրիստոնեայ Հաստատութիւններէն կ'ըն մեծագումար «փոխառութիւններ»: Շատորէն մէկը՝ Երուսաղէմի մէջ, Մէկմէտ Ապու Մարաք՝ բանակին մատակարարը, Ս. Յակոբայ թարգման Աւետիսին եւ Նազարէթ

նպիսկոպոսին սոորտղրէլ կու տայ 100,000 դաշնեանի փոխանակագիր մը, վճարելի՝ 90 օրէն (Տ. Ս. Էջ 827): Հայ Երուսաղէմի պարտքերը կրկին կր ծանրանան նմանօրինակ ևլութերու բերումով: Դարանակալ թշնամին՝ Եղայրը ի Քրիստոս՝ Պոլոս Տիեզերական Պատրիարքը, մեծամեծ Ընուէրներու ուժով կ'ապահովէ Սուլթան Սելիմ Գ. Էն նոր Փերման մը, որ ժառանգազուրկ կ'ընէր Ս. Յակոբայ Միաբանութիւնը՝ շարք մը Հայկակոն սրբազնայրեր Յունանակ սեփականութիւն հոչակելով: Յոյներ աշուկ դասեն իսկ ձախով կը քանցնեն իրենց արքատոննեայ եղայրյններք, զանոնք առաջնորդելու համար զերեզման Յոյներ դաշտանարար Երուսաղէմի դասական առաջաներուն մէջ արձանագրել կու տան Սուլթան Սելիմ Գ. Էն կորզուած 1802ի իրենց նոր հրովարտուակը: Հայ Երուսաղէմի նուէրեալ պահէները կ'իմանան, ձեռվ մը ձեռք կ'անցնեն հրովարտակին պատճէնը եւ զայն կր զրկին մէր Պոլոս պատրիարքին, որ յաճանարարան էր ափրով բլաւը Յոյն Միաբանութիւն Հետ: Խոկ Պոլիս, Յոյներ իրենց տաճիկ բարեկամաներուն միջոցաւ, Սուլթանի արիներէն Հեռացնել կու տան բոլոր Հայրնպատա արձանագրութեանց առաջաները, Հայ Երուսաղէմի համար ստեղծելով անհնչելի, կենսաւեր մթնոլորտ մը:

Սուլթանական գահուն չուրջ հիւսուած նոր եւ արինուտ դաւերը, Սուլթան Սելիմի յօշոտումը, Սուլթան Մուսաֆայի գահազըրկումը եւ Սուլթան Մահմուտ Բ. Բ. (1808) դահակալութիւնը մի քիչ կը յուսադրեն Հայ Երուսաղէմը:

«Փորձանքները զիբար կը Հետապնդեն կ'րէ մեր ժողովրդային առածք: Կր պատահը Ս. Յարութեան Տաճարի 1808-ի հըրգեհեր, ճարակ կր դասնան մեծարժէք անօթներ եւ ատանեակ մը աղօթավայրեր: Այս առթիւ, կրկին հրապարակ կ'իշնէ արեւելեան ամենազօր միջնորդը՝ նուէր ու կաշոք: Յոյներ կը յաջողին ստանայ Ս. Յարութեան Տաճարը նորոգելու Փերմանը: Անմիջապէս կր սկսին նորոգութիւններուն նախ կր չինեն յունական բաժինը եւ աջ ու ձախէն կր կորպեն պատառներ: Կր բարեզարդէն յունական բաժինը, խոկ լատին եւ Հայկական բաժինները կր նսկմացնեն ան-

Հարկի փոփոխութիւններով, հակառակ ֆիբրանի ըստ առաջնոյն՝ նախորդի օրինակով՝ բացարութեան։ Այս նենդամիտունագութիւնները գուռ կը բանան նոր եւ ծախսալից վէճերու եւ կը վերջանան Հայոց յաղթանակով։ Խոկ անդին Պոլսոյ մէջ, Հայ-յոյն վէճը՝ Ս. Յակոբայ եւ այլ սրբավայրերու շուրջ, հրապարակ կու գայ նոր թափոյ մը. վէճը կը Հասնի Սուլթան Մահմատ Բ.ի մէջններուն միջոցաւ։

Սուլթան Մահմատ Բ. 1809-ին խաքը ի հիւմայիննեով մը Շէյխ իւլամի նախազառութեամբ Մասնաւոր Աստեանի մը քընութեան կը յանձնէ Հայ-յոյն վէճը։ Աստեանը իր առաջին նիստը կ'ունենայ 1809 Օգոստոս 2-ին եւ մանրամասնորքն կը քննի վէճին տուհ տուող պատճառները։ Կը քննի Հայոց եւ Ցունաց ի ձևին ունեցած հրովարտակ-իրաւաթուղթերը։ Այս առթիւ Հայեր Աստեանին կը ներկայացնեն իրենց Շ Հրովարտակները։ Ցոյներ կը մերժեն Հայոց ունեցած վաւերաթուղթերու վաւերականութիւնը եւ կը պահանջեն աննոնց արձանագրութիւնները։ Հայք չեն կընար գտնել։ Կը գիտեն ամէն կողմէ ի ինդիք արձանագրութեանց եւ կը մնան մենանուայն։ Վերջ ի վերջը ուութանական իրաս հրամանով կը դտնուին Սուլթան Սէլիմի մասնաւոր արիւմները, ուր կը գտնուին հրովարտակներու բնադիրները, յանան Հայոց ներկայացուցած հրովարտակներուն։ Աստեան 1809 Օգոստոսէն 1811 Մայիս, ունեցած էր 12 երկար նիստեր։ Աստեանը իր քընութեանց արդիւնքը կը մատուցան Է Սուլթանին։ Սուլթան Մահմատ Բ. 1812 Դեկտեմբեր 13 թուակիր հրովարտակով մը (երկու օրինակ մին Հայոց եւ մին Ցունաց համար) ի մէկի այլոց կը վաւերացնէր իր նախորդներուն բրած չնորհքները։ Կը ճանցուէին Հայոց դարաւոր իրաւութիւններու ևւ Ցունական իրաւունքներու թուումով առաջըք կ'առնուէր Ցունական ունագութիւններուն։ Խոր խոշոր էջեր դրաւող այս ընդդամակ վաւերադիքն կը մէջներեն մի քանի յատկանչական տողեր, չխճողելու համար մէր արդէն խոկ երկարած պատկերացում։

«...Երախտարնակ հանգուցեալ Սուլթան Սէլիմ Խան, Երուապէի յակըու-

թեան եւ գրաւման յաջողելէ վերջ՝ Գամանէ (Ս. Յարութեան Տանիար) եկեղեցին այցելութեան առիթով, ընթացք տալով խնդրանին Հայ ժողովուրդի։ Սարգիս Պատրիարքի, որ եկած էր՝ իր բոլոր հոգեւորականներով՝ յարգանի եւ հաւատարմութիւն յայտնելու, իինքը 923 բուականվակ իրավարտականվը Հայոց շնօրհած էր եկանց ի վեր աննց տիրակալութեան տակ գտնուող եկեղեցի, վամի եւ ուրիշ ուխտավայրեր, ներա եւ գուրալոց (Երևանի պարիսպն) գտնուող եկեղեցական կայութեանը, որպէս առաջնորդ լայ պատրիարքներու ըստ առաջնորդ գրաւակն ու տիրանան, եւ Օմար Խալիֆայի ուխտավարի եւ հանգուցեալ Մէրիկ Սալահէտութիւն օրեւնին ի վեր տրաւած սրբազն հրամաններու տրամադրութեանց համաձայն՝ անոնց (Հայոց պատրիարքներու) գրաւման եւ սեփականութեան տակ գտնուող, Գամանէ (Ս. Յարութեան Տանիար) եւ Պէյթիւհանի Մազար, (Բերգենի մի Նենդեան Ս. Այր) եւ մեծ եկեղեցին Մար Եսազուալ (Ս. Յակոբայ Վամի) եւ Տէրէլ Գէյթուն (Ս. Հրեշտակապետ) եւ Հափս էլ Մեսիի (Փրկչականէ) եւայլին եւայլին բնակող Հայ պատրիարքներու կողմէ գրաւուոլ եւ սեփականացունելով, ուրիշ ունեւ ազգին պատկանող ունէ մէկուն կողմէ միջամտութիւն ունանագութիւն չըլլայու համար այս արքայական նշանակը (Իրավարտակը) տուի, եւ իրամայեցի ըստ այն վարուիլ։ (Մահրամանօրէն կը նշող նաև Հայոց եւ Ցունաց միջին վէճի առարկայ սրբավայրերու գոյավիմակը, ինչպէս նաև Ցունաց սեփականութիւնները։) Երբ ունէ մէկը կը միտի փոխել կամ ջնջել ներկայս, բռն ենթարկուի Ասուունյ բարկութեան ու պատուհասումին. .» (Տ. Ս. էջ 880-889)։

ՎԱՀՐԱՄ ԿէՕՔՃԵԱՆ

(Եար. 6)

## ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

### ՀԱՅ ԴՊՐՈՑԸ ԵՒ ԱՐԴԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԻՒՆԸ

«Նիշար խիստ դրութեան վրայ հիմնուած կրթական կետնք մը կ'անտեսէ հիմնական իրողութիւն մը. այն է՝ իմացական տարրեր ժակարդակներու, ատակութեան տարրեր աստիճաններու վրայ գտնուող տղոց գոյութիւնը։ Այսպէս, կան տղաք՝ որոնք սովորականներ ատակ են, ուրիշներ՝ որոնք միջակ ատակութիւն մը ունեն, իսկ ուրիշներ ատակալին՝ որոնք ի բնէ օժտուած չըւլարկ, գրեթէ բոլորովին անտառակ՝ իրենց ուսանողական կեանքը կը քաշըշնեն զասարանէ զասարան։

Մեր գպրոցներուն մէջ վերոյիշեալ երեք հիմնաւոր բաժանումներուն պատկանող աշակերտներ կը գործին մէկ զասարանի մէջ և ունոնց կը պարտադրուի մէկ ուսումնական ծրագիր։ Այս մեծ հակասութեան պատճառաւ է որ վարժարանների ներս այնքան շատ են ակարգը կրկնողները եւ վերաբընելիք դաստիքը ունեցողները։

Խամար միջոցը խուսափելու համար թիւ ուզ զնահատումի ոչքաղզալիք հետեւանքներէն՝ գտնեն է արժեւորելու տարրեր ձեւուել են չափեր։ Խոկ արդի մանկավարժութեան կողմէ լաւագոյն միջոց ընդունուած է քրարոյական զնահատումնի գործիքները, որ վերցնելոյ հանդերձ «Նիշար», աղաքը կը պահէ գոյն եւ իրենց ուսման հետամուռ։

Ալորեայ պարտականութիւններն ու գրաւալ կամ մերանացի քննութիւնները կը զնահատուին ընդհանրապէս հետեւալ կարգով։ «Շատ լաւ», «Լաւ», «Գոհացուցիչ» եւ «Անդուհացուցիչ», որոնք, նոյն շարքով, կը համապատասխաննեն 9-10, 8-9, 5-7, 5 եւ աւելի զար կարգին՝ մնիչը գրութեան մէջ։

Խոկ ամսական արդիւնքներու համար արժմ կը գործածեն տառեր՝ որոնք թիւերու իխստ սահմանին ձերքապատ՝ ընդհանուր բայց այսուհանդերձ որոշ գաղափար կու

տան խնդրոյ առարկայ աշակերտի մը ուսումնական վիճակին մասին։ Այսպէս, առօրեայ զնահատումի վերոյիշեալ միջոցներուն կը փոխարիննեն, գրեթէ նոյն արժէքով, հետեւալ գիրերը։ «Ա» (9-10), «Բ» (7-9), «Գ» (5-7) եւ «Դ» (5 եւ աւելի յար)։

Անշուշտ նման արժեչափեր կրնան թեթեւ փոփոխութիւններ կրել գպրոց գպրոց, աւելի մանրամասնութիւն կամ ընդհանրապէս՝ աւելի ընդհանուր դրութեան մը վերածուիլ։

Ապահովաբար առարկուի թէ նման գըրութիւն մը պիտի նուազեցնէ աշակերտներու եռանդը եւ գրեթէ պիտի կորուսի անոնց նախաձեռնութեան եւ յարատեւելու ուղին՝ քանի որ տարրուած ահազին աշխատանքներու փոխարէն ստացուելիքը միմիան պարզ էլաւ» մը կամ «Գոհացուցիչ» մը պիտի ըլլայ։ Սակայն իրականութեան համապատասխան չէ! նման պատճառանութիւն մր. այլ բնդհակառակը՝ անոր կիրարկումով տեսնուած է թէ արդիւնքը եղած է բնդհանրապէս աւելի դուհացուցիչ թէ՝ աշակերտին եւ թէ ուսուցչին համար։

Ամէն բան մեր կեանքին մէջ վարժութեան եւ սովորութեան հարց է։ այս վերջինք մեծապէն ազդեցութիւն մը կը գործէ մեր կեանքին վրայ եւ մեր արարժներուն ուժարուելակերպին մէկ մեծ մասը անկի կախուած ու անոփ պայմանաւոր են։ Հետեւարար, «Նիշար» նկատմամբ աշակերտներու ունեցած զաղափարն ու կեցուածքներին երեսն երեսութեան չեն, այլ՝ դպրոցական կեանքի պաշին օրերէն իսկ իրենց մէջ մացուած հոգեվիճակները, որոնք տարիներուն հետ եւ ամենօրեայ փորձառութեան միջոցաւ՝ գարձած են գրեթէ ախտազին վիճակ մը անոնց մէջ։ Պէտք է խոսափանիլ որ աշակերտներու կեանքը, այս տեսանկանէն դիտուած, երջանիկ չէ։ իրենց սորո-

իւրիքէն ու ընելիքէն աւելի՝ միակ մտասեւեռում մը ունին անոնք – բարձրագոյն ջնիցներու տիրածալու, եւ ասիկա ամրողջութեամբ դպրոցէն կը լանէ բնականոն զատիքարակութեան մը նախապայմանները, հունիքութիւնում մեքենական ու դրեթէ անիմասուղաս տալու եւ Ընէց առնելու դրութիւն մը, որ ոչ մէկ պարագայի կրնայ զոհացնել արդու զդուումներին ու տեխնիքը:

Աւրեմն, երբ գպրօց մը կազմակերպուի «Բարյական զնաշատում» նման դրութեամ մը վրայ, ալակերտներու ալ վերաբերունքը Համապատասխան զոփոխութիւնը պիտի կրի եւ աստիճանաբար պիտի անհետանոն այն բոլոր անհանոյ երեսները՝ որոնք հետեւանք էին զնաշատումի նախիին ձեւեն:

Երբ ալակերտներ (եւ ուսուցչներ) վարժուին զնաշատումն այս դրութեան եւ ուսումնական կեանքը դադրի այլիւս տաեւս տուրի պարզ վիճակ մը ըլլայի, այս ատենինքարեարար կը լուծուի ալակերտներու դասկարդումի, զիրենք զամարանին շատուցինք, «երկրորդ» եւ այլ գերշնոր ըլլեր «կնճռու» հարցը, որ, ինչպէս շետացինք նախորդ յօվուածով, թիւրիմացութիւններու եւ գծառարութիւններու այնքան շատ պարագաներ կը տակցէ մեր վարժարաններուն, մէջ: Առակ ալակերտ մը ինքնարեարար, իր աշխատանքնին եւ ներծին ընդունակութիւններուն չնորհիւ արդէն բնելեայն դասարանին մէջ կը գրաէ առաջին գծի դերը մը, մինչ ուրիշները ալ, իրենց զանազան շընորհներով եւ հակումներով չեն անտեսվուի եւ կը գրաւեն իրենց արժանի տեղը:

Ուրեմն, առանց որեւէ ճիգի կամ արևատակեալ միջնոներու՝ ալակերտներ կը սկսին զնաշատուուի իրենց իսկական արժեքով, Համաձայն իրենց ունեցած ասակութեամբ ներառու այս գիրքու լային զնաշատումը եւ կարողութիւններուն: Խոկ քրար յական զնաշատումը կու զայ միմիքայն ընդհանուր (բայց որոշ) գաղափար մը տայլու տղոց ուսումնական կեանքն մասին:

Այս բոլորին մէջ զիմաւոր ասաւելութիւնը այն է՝ որ վերջնականապէս կը դադրին նիւթիցի հասմար ի դործ գրուած զարտուլի եւ ոչ-պարկէւս միջոցները, վերջ կը գտանք քրնագրինակութիւնները, «գոզութիւններ» և կողութիւնները եւ ատակութիւնները:

այնքան բազմաթիւ ու բազմերանդ աշակերտական հնարքներ: Եւ աղաք, ի վերջոյ առաջ նման մտասնուութիւններէ եւ զգացուածներէ, կարելիութիւնը կ'ունենան աւելի խանգամառութեամբ, սիրով ու փափարով կապուելու իրենց գպրօցական աշխատանքներուն:

Սակայն նոյնինսկ եթէ «նիշչով զնահատութիւնը գահուի, այդ պէտք է հիմունի աշխակերտներու ատակութեան արծենուրանի վրայ:

Խոզիս վերը յիշուցաւ, կոն միջակէն մէր ատակութիւնը ունեցող, միջակ ատակութիւն ունեցող եւ միջակէն վար՝ նուազատակութիւն ունեցող ալակերտներ: Դա, ասրանային աշխատանքը պէտք է կազմակերպուի ուրեմն համաձայն այս խմբաւորմին: Տղաք կան՝ որոնք մէկ շաբթօւան դար կրացնել զամարանային պահի մը ընթացքին. ուրիշներ՝ որոնք մէկ շաբաթի, իսկ ուրիշներ՝ որոնք նոյնը պիտի ընկալին անուազն ամսուան մը ընթացքին: Այս վերջններուն պատճառաւ առաջնները պէտք չէ ես մնան ու տուենին. իսկ, գոխադարձարար, առաջիններուն սիրոն վերջնները անհարկի խստութիւններուն եւ նեղութիւններու պէտք չէ ենթարկուին:

Երբ գոտուանդութիւնները թիթանան խմբային այս դրութեամբ, իրարշանչիւր աշխակերտ իրեն տրուած դասին համեմատ ալ դրաւոր կամ բերանացի քննութիւն եւ աշխատանք պիտի յանձնէ, եւ, ինչ որ ամենէն կարեւոր է, պիտի մարդարաւի ըստ իր ուրիշածին, բայց իրեն տրուածին: Երբ այդ տրուածը իր կարողութեան համաձայն եւ իր ատակութեան սահմաններուն մէջ է, զայն ընկալելու իր չափն ալ պիտի ըլլատ համապատասխանօրէն բարձր ու արդինաւոր: Հատեւարար, տղան պիտի զնաշատուի ըստ իր կարաղութեան եւ ատակութեան:

Կը շնչառեալ այս կէտը, որովհետեւ իրողութիւն է որ մէր գպրօցներուն մէջ գոյացիւններու ունեցող զնաշատումի գրութիւնը ըստ կողունքով եւ գործնականորէն ճիշտ հակառակն է վերջիւնականին: Բացազի չնզուանակութիւններու աէց աշակերտը եւ նուազատակութիւն ունեցողը նոյն քննութեան կ'ենթարկուին, եւ կ'ակնկալուի որ արթիւնները:

դիւնքը առնուազն վեր բլլայ անգոհացուցէն, այսինքն 10-ի վրայ ն-էն: Յամսի և որ այս ձեւով իրենց գասարոններուն մէջ յաջորդ տարին ևու տառապելու ճակատապրին կ'ենթարկուին այնպիսի՝ աշակերտներ, որոնք պիտի չկարենան նոյն այդ գասարանէն դուրս գալ նոյնի և ի թիւ հնգատարի մնան հուն... Երբ կարողութիւնը ի բնի կը պահպատ տղուն, ժամանակը եւ բռնութիւնը օգինչ կրնան փոխի իր կացութիւնին:

Այս ձեւով, աններիլ յանցանքի մը կը վերածուի անատակ աշակերտ մը իր զասարանը պահելու ուսուցիչներու որոշումը, որ երբեմն կ'առնուի այնքան դիւրութեամբ եւ թեթե պրոտդ: Սակայն արդեօք պէտք չէ անդրադառնալ զէթ պահ մը՝ թէ տղու մը կեանքէն տարի մը կամ աւելի կը կորզենք՝ զի՞ք իր գասարանին մէջ պահելով:

Եղրակացնելէ առաջ, ուշադրութեան պէտք է առնել նաեւ տարօրինակ պարուղայ մը, որ հետունք մուտք կը դործէ զանազան վարժարաններէ ներս: Այդ՝ գատերը ըստ իրենց կարեւորութեան, զանահատումի զանազան աստիճաններու վրայ դնելու գըրութիւնն է: Կան դասեր, որոնք ուսուցչական ժողովներու կոզմէ կարեւոր կը նկատմէն, ուրիշներ, որոնք միջակ կարեւորութիւն մը կը ներկայացնեն, եւ ուրիշներ արծք նուազ կարեւոր են: Հետեւարար, նոյն արամարանութեամբ, դաս մը 100-ի վրայ կը դնահատուի, մինչ ուրիշ մը 75-ի, եւ ուրիշ մը՝ 20-ի վրայ...: Այս կամայական դասաւորումը կը խանգարէ դասարանային աշխատանքը եւ պատճառ կ'ըլլայ որ անդ կարգապահութիւններ սկսին, որովհետեւ կարեւոր չնկատուղ դասի մը ուսուցիչն ալ ... անկարեւոր կը նկատուի աշակերտներուն կողմէ: Խնչպէս կարելի է երկու դասերու առնչութեամբ արժէքի ու կարեւորութեան հարց բարձրացնել: Պարզ տրամադրանութեամբ՝ կարեւոր չնկատուղ նիւթ մը ... պէտք չէ դասաւանդել: Սակայն, էութեան մէջ՝ չկայ նիւթ մը որ կարեւոր ու անհամանեց չըլլայ: Հետեւարար բոլոր դասերն ալ պէտք է տանենան հաւասար արժէք ու արժանանան նոյն դնահատանքին:

Ցիշէ է որ հայ գլորցներու մէջ շեշտը կը դրուի և պէտք է դրուի հայերէն լիզուի բացառիկ կարեւորութեան վրայ: Սակայն

այդ շեշտը դնահատումի ձեւերուն մէջ պէտք չէ՝ փնտուուի, այլ՝ դասաւանդութեան եղանակին և դասաւանդող ուսուցչի իսանդավառութեան մէջ: Այլապէս, դասաւանդուսութուրութիւնը նիւթերն ալ կարեւոր են ու անհրաժեշտ, եւ աշակերտը անոնց պէտք է մօտնեան նոյն լրութեամբ եւ արզելու մասնամիջութեամբ: Տղաք կրնան մասնաւոր սէր ու հակում ունենալ մասնաւոր նիւթի մը համեմէք, եւ փոխադրամար՝ լրջութեամբ չմօտնալ ուրիշներու: Աւուցին պարտականութիւնն է քաջալերել աշակերտին մասնաւոր հակումներն ու ձիրքերը, եւ միաժամանակ շեշտել կարեւորութիւնը աղոյն հետաքրութեամբ դաշտունքն գուրս դանուող նիւթերուն: Ուսուցչին առաքելութիւնն է աշակերտին ուսերին ու կամքը ուղղել գէպի դասերը, անոր սորվեցնել՝ սորիթերու արուեստը եւ հետեւիլ առնոր քայլերուն՝ երբ ան իր ուժերով կը յառաջանայ ուսման նոր դաշտերու ընդմէջէն, իւրաքանչիւր քայլափոխին վայելերով քաղցրը հաճոյքն ու գոհունակութիւնը դիտի մը նոր փորձառութեան:

Մինչդեռ, ներկայ պարագային, ուսուցիչներն են ոք պարոցական կենանքին ակամայ խոչընդուռ կը հանդիսանան՝ դասերու միթեւ իրենց դրած զանազանութեամբ եւ զնահատումի մթժեչափերով:

Եղրակացնելու համար, պէտք է անդամ մը եւս շեշտել թէ «նիշ» դրութիւնը այնպէս՝ ինչպէս կը դործագրուի մեր վարժարաններուն մէջ, միայն մնա կրնայ բերել դպրոցական կեանքի բնականոն ընթացքին ու խաթարել աշակերտներու նկարագրին զանազան երեսները: Մինչ, իրենց արուեստին խորապէս գիտակ ուսուցիչներու ձեռքին մէջ «նիշ» (եթէ անպայման պիտի գործածուի ան որպէս դնահատումի ձեւ) կրնայ դառնալ այն միջոցը, որոն չնորհիւ կարելի է լաւաղոյնս քաջալերել աղոյն բնածին ձիրքերը եւ անոնց կարողութիւնները ուղղել գէպի շինարար եւ արդիւնաւոր ուսումնական աշխատանք:

#### Գ. ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Ոչ ոք կրնայ ուրանալթէ հայերէն լեզուի ուսուցումը արտասահմանի մեր վարժա-

բաններէն ներս ողբալի նկատուելու Պափ խեղճ վիճակի մը մէջ կը դանուիք: Պատահախանատուներ անշուշտ կարելի է մէջու գըտնել՝ երբ յանցանք մը կամ թերի մը կայ մէկուն ուսէն միւսին նետուելիք: Սակայն պատահախանատուներ գտնելէ աւելի՝ անհրաժշտ է ինտուել ու ճանչնալ ա՛յն պատճառները, որոնք արգելք կ'ըլլան մեր վարժարաններու, արոնք արգելք կ'ըլլան մեր վարժարաններու ամենէն կարենոր, անհրաժշտ ու կենսական նկատուող նպատակին՝ հայերէն մայրելի մղուով բնականոն ուսուցման:

Բոյորս ալ կ'ընդունինք, կը հաւատանք եւ կը յայտարարենք թէ Հայպահպահման ամենէն անհրաժեշտ պայմաններէն մին, դրեթէ միակը՝ մեր լեզուն է, հայերէնք: Ո՛չ միայն համօգուած ենք, այլ թերթերու չերէն կամ թեմերէն, գիրքերով ու այլ ամէն կարդի միջոցներով դոլըը կը հիւսնեք այդ լեզուին, կը հոչակենք անոր գեղեցկութիւն ու բարձրարծէք ըլլալը, եւ մանրամասնորէն կ'անդրադառնանք անոր կատարելիք դերին:

#### Ցեսո՞յ:

Ցեսոյ՝ ոչի՞նչ։ Մեր գպրոցներէն ներս չկաց գասանիւթ մը այնքան անտեսուած որքան հայերէնք: Արտասահմանի մեր կենանքը բազմաթիւ տարօրինակաւթիւններ ունի, սակայն այր մէկը ամենէն աշխուտուն է եւ անհասկանին: Հայ վարժարանները պէտք էին ըլլալ հայեցի գաստիարակութեան օճախներ. մինչ, անոնցմէ մշշանաւարութիւններ ամսախալ նախանքն կինար ուղարկածածորքն ամսխալ նամակ մը շարադրել: Իսկ հայերէն լեզուին հետ նման խոճախի մակարդակի վրայ կը դանուին հայողիսական միւս նիւթերը՝ դրաբարը, ազգային պատմութիւնը, մատենագրութիւնը եւ այլն:

Երբ մանրամասն քննութեան կ'ենթարկենք այս գաւակի կացութիւնը, կը տեսնենք որ նպատակի եւ միջոցներու միջնեւ կայ ահագին բաց մը, որ, գժրախտաբար, հետրդէսուէ աւելի կ'ընդլայնի՝ փոխանակ տժփոխուելու: Հայերէն լեզուիք բոլոր ուսուցիչներն ալ համակարծիք են իրարուած անոնց նպատակը նոյնին է՝ հայերէն ուսուցմանէ: Սակայն երբ այդ նպատակի իրագործման համար տարուող աշխատանքներուն կը ծա-

նօթանանք, յայտնի կ'ըլլայ որ անոնք շատ անբաւական եւ անյոհացուցիչ են:

Նախ գասագիրքերու հարցը Ունինք մէծ թիւ մը հայերէն լեզուիք գասագիրքերու, լման շարքեր յաճախ, բոլորն ու արժէքներ ներկայացնող, եւ միաժամանակ՝ բոլորն ալ զանազան թերիներով վիրաւոր: Զկայ մարմին մը, որ այս գասագիրքերու իրաքանչիրին լուսողոյնը առնելով՝ պատրաստէ լման ու ամրողական շարք մը, զայն յանձնարարելով արտասահմանի մեր բոլոր գարժարաններուն: Դասագիրքերու ներկայ գրութեան մէջ կը հանդիպինք ուղղագրական եւ գերանական տարրեր ձեւերու, նիւթերու բնտրութեան տարրեր եղանակի եւ նման այլ թերիներու, որոնք ուղղացին համար իրապէս գժուար կացութիւն մը կը ստուգի ասեղծնեն: Խնչզօն կատարել գասագիրքերու բնտրութիւնը: Ո՛չ ոք գիտէ կամ կրնայ թելագրութիւն մը ընկել այս ըւղղութեամբ: Ամէն բան ձգուած է անհասական գաստողութեան եւ ճաշակի...: Այս ձեւով է որ միեւնոյն գարժարանի մը մէջ կարելի է գտնել հայերէն լեզուիք մը քանի տեսակ գասագիրքեր, որոնք անշուշտ արգելք են ծրագրուած եւ շարունակական աշխատանքի:

Երկրորդ՝ համագործակցութեան պահապոր հայերէն լեզուիք ուսուցիչներուն միջնեւ: Զկայ կապ մը երկու գասարաններու մէջ ուսուցուած գասերուն միջնեւ: Ա. գասարանին ուսուցիչը յաճախ չի գիտեր թէ Բ. գասարանի իր պաշտօնակիցը ի՞նչ կ'ուսուցանէ, ուրկէն մկան է եւ որքա՞ն կը ծրագրէ յառաջացնել աշակերտները մինչեւ տարրեկերջ: Մրագրուած աշխատանքի և համակործակցութեան այս պակասը մթնապէս կը վիսաէ հայերէնի, ինչպէս նաեւ հայպիտական այլ նիւթերու ուսուցման:

**ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԿԵ**

(Հարանակելի՝ 4)

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ — ԲԵՄԱԿԱՆՔ

● Կիր. 4 Յուլիս.— Թարեկնեղան Ա. Լուսաւորչի պահանց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ս. Լուսաւորչի էկեղեցին մէջ: Ժամադրություն էր Արք. Տ. Կարապետ Քեց. Անդրեանան:

● Առաջ. 9 Յուլիս.— Նախատօնակին ի Ա. Յուկոց նախագահց Գերշ. Տ. Նորայր նպաս:

● Ծր. 10 Յուլիս.— Գիւտ Խջարաց Ա. Հօրի մերոյ Գրիգորի Լուսաւորչին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Սակարաց մատուցուածն մէջ, որ ըստ աւանդութեան բազուած է Ս. Լուսաւորչի մատուցուածն: Ժամադրություն էր Հոգչ. Տ. Կաչէ Արք. Իշխանութեան:

● Կիր. 11 Յուլիս.— Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ս. Լուսաւորչի էկեղեցին մէջ: Ժամադրություն էր Հոգչ. Տ. Վաղարշ Արք. Խաչատրյան:

● Դշ. 14 Յուլիս.— Թարգմանչոց նախատօնակը Հանդիսաւորություն պաշտուեցաւ ի Ա. Յարութիւն, Նախագահութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքական:

● Եշ. 15 Յուլիս.— Ա. Թարգմանչոց վարդապետնաց մերք Սահմանական կազմության (Տօն ազգային): Բայ սովորութեան, Մայր Տաճարի Առաջ Անդամնեան վրայ պատարացէ և բարող Ա. Թարգմանչուց նրկը. Վարժարանի Տեսուչը՝ Հոգչ. Տ. Կիրեղ Վրդ. Թարիկեան, թարան ունենալով ՇՄՌ էրկնչիր, հայ փաքիր, զի հանցաւ նոյն ճեղ տաք ձեզ զարդարութիւն (Հոկ. Ժ. 32). ան ըստ թէ Թարգմանչի վարդապետները Ա. Հոգիով ներչեզաւ մարդու էր, որոնց կրցան դրեւ ժողովուրդը կործանման և ձուրման վասդէնն: Ա. Պատարագէն ետք կատարուեցաւ Հոգեննուգուանն պայման՝ Հայ ժողի վասակաւոր մշակներու Հոգիններն համար, նախագահութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքական:

● Ծր. 17 Յուլիս.— Նախատօնակին ի Ա. Յուկոց նախագահց Գերշ. Տ. Արքին Արքեպիսու:

● Կիր. 18 Յուլիս.— Գիւտ Տիգոյ Ա. Աստուածածին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գերեսմանին Ա. Աստուածածին Տաճարին մէջ, Տիրամար Ա. Գերեզմանի դրոյք: Ժամադրություն էր Հոգչ. Տ. Կիրեղ Վրդ. Թարիկեան: Երթուղարքի Թափօներուն նախագահց Գերշ. Տ. Առուին Արքեպիսու:

● Առաջ. 23 Յուլիս.— Նախատօնակին ի Ա. Յուկոց նախագահց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսու:

● Ծր. 24 Յուլիս.— Ա. Երկուառան առանձինց Քրիստոն եւ Պօղոսի Երեխոսամերորդ առանձինց: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Պօղոս վերնամատարան մէջ: Ժամադրություն էր Հոգչ. Տ. Արք. Անդրանիկան:

● Կիր. 25 Յուլիս.— Բարեկենմայտ Վարդապետի պահանց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ս. Լուսաւորչի էկեղեցին մէջ: Ժամադրություն էր Հոգչ. Տ. Վաղարշ Արք. Թօփական:

● Ուր. 20 Յուլիս.— Նախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ա. Էջմիածինի մատրան մէջ: Հանդիսավորն էր Գերշ. Տ. Հայրիկ Արքական: Այս կատարուեցաւ Սարկաւագական կողման արարութիւն, հանդիսավորութեամբ Ամեն. Պատրիարք Ա. Հօր:

● Ծր. 31 Յուլիս.— Յիշտանի Ցաղամանին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ա. Էջմիածինի մատրան մէջ: Ժամադրություն էր Հոգչ. Տ. Գերդ Վրդ. Նախարան: Ամեն. Պատրիարք Ա. Հայրը հատարաց Սարկաւագական ձեռնադրութիւն:

— Այսակերպութեան մեծաւանդէս նախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Ամեն. Պատրիարք Ա. Հօր: Ֆաներգութեան թիւթացքին, Ամեն. Պատրիարք Ա. Հայրը ուրար կերպու արտօնութիւն տուաւ Ժառ. Վարժարանի քառակայություն թիւթացքը բորորած Տրդ. Պօղոս Կիրակոսականի, Թորոս Մկրտիչանի, Յարութիւն Միստեանի և Մանուչեանի: Ապա կատարուեցաւ Տեսանդղոր Գանձակալութեան (որ ըստ աւանդութեան Այլակերպութեան տօնին բարձրացած է Աթոռ) հանդիսավորութիւն, որտեւ իուր քանանցական կոչման արարութիւն:

— Իրիկնադէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ նեկանցէի և Հսկման կարգեր: Հանդիսավորն էր Գերշ. Տ. Նորայր նպաս:

## ՊԱՇՏՕՆԱԿԱՆՔ

● Կիր. 4 Յուլիս.— Կէսօրէ ետք Ժամէ 5-ին, Ամերիկայի Միացաւալ Նահանգաց Անկախութեան 180-րդ տարեկարձին առիթով, Ամերիկան Ընդհ. Հիւաստուարանի մէջ տրուած ընդունելութեան ներակայ գատարական կազմութեամբ Պատրիարք Ա. Հայրը, ընկերական կազմութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքականի եւ Ֆիլար Կարպի Հմեղեանի:

● Դշ. 13 Յուլիս.— Կէսօրէ ետք, վաղուան Ժըռանական Ցւլափութեան 176-րդ տարեկարձին առիթով, Թափառական Ընդհ. Հիւաստուարապետ կողմէ Ամպասամոց պանծոնի մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Պատրիարք Ա. Հայրը,

ընկերակցութեամբ Լուսարարապես Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոսի և Տիար Կարպիս Հնեղեանի:

● Կրթ. 18 Յուլիս— Երեկոյեան ժամը 6-ին, Սպանեայ ազգային տօնին առէթով, Սպանեական Ընդհանուր Հերազատուացանի մէջ արոտած ընդունելութեան ներդ կայ գտնուեցաւ Լուսարարապես Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս, ընկերակցութեամբ Տիար Կարպիս Հնեղեանի:

● Եւ. 21 Յուլիս— Երեկոյեան ժամը 6-ին,

Գերեքայի Անկախութեան 120-րդ տարեդարձին առիթով, Գերեքային Ընդհ. Հիւպատոսարանի մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Լուսարարապես Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս, ընկերակցութեամբ Տիար Կարպիս Հնեղեանի:

● Ուր. 30 Յուլիս— Գերեքային Ընդհ. Հիւպատոս Պր. Մարտէ Տիւրբէ, քաղաքէն պաշտօնվ մեկնելուն առիթով, Հրաժեշտի այցելութեան եկու լուսն. Պատրիարք Ս. Հօր:

### ՀԱՆԳԻՍ

### ՏԻՐԱՄԱՅՐ ԱՐՈՒՍ ԵՎԱԿ ՊԱՏՈՒԷՐՆԵԱՆԻ

(1907 — 1965)

Կարս հիւմնդութեան մը ետք, Հայէպի Իիր բնակարամին մէջ 1965-ին մահիանացուն կմէնց Տիրամայր Արաւելակ Պատուէրեան, մայրը՝ Միարանուրեան կրիստոնարդ անդամներէն Հոգչ. Տ. Կոմիտաս Արեղայ, Պատուէրեպինի:

Համգուցէալը բնիկ Այնքապի, ծնած էր 1907-ին և տարագրաւթեան ու ջարդի սարսափներէն մասապարծ ազատած՝ իր ծնողքին և ընտանիքին ենու հազիւ կրցած էր ապաստան գտնել Հայէպ, ուր եւ ամուսնացած էր 1922-ին: Ան կազմած էր երջանիկ բոյց մը՝ ենեղեցակրութեան եւ ազգային ոգիի մքնարուսով առի: Ան պիտար մայր մըն էր, տանդապտի եւ իր զաւակներուն բարուրութեամբը միշտ մուսագ:

1942-ին տնտեսմանակ կերպով կը կորսմնի իր ամսափնի, իսկ 1963-ին տխուուր արկածի մը գոյ կ'ըլլայ իր երիտասարդ դռաւսիը:

Ցաջորդական այս ցաւալի կորաւսները զինե՞ կը ցնցեն Փիզիքապէն և պատիքան կ'ըլլամ որ բազմիցս հիւմնդանայ, միշտ մնալով առկայի հոգեպէտէ արի եւ իր հաւատէին մէջ հաստատ, տան զիլաւորը եւ մայրը:

Երկնային համելիստ իր հոգիին եւ Աստուծոյ միսիթարութիւնը՝ իր պարագաներուն:

**Հ Ա Ն Գ Ի Ս Տ**  
**ՕՐԴ. ԱՂԱԻՆԻ ՀԱՃԵԱՆԻ**  
**(1914 — 1965)**

Երաւաղիմի հայ գաղութը դժբախտութիւնն ունեցաւ 13 Օգոստոսի Ուրաք Երեկոյեան կօրսնցնելով՝ իր բազմալաստակ մանկավարժներէն մին' յանձնին Օրդ. Աղամի Հաճեանի:

Ցուլարկաւորութիւնը կատարաւցաւ յաջորդ յետմիջօրէին, Ս. Յակոբեանց Միարամութեան եւ խուզք քազմութեան մը մերկայութեան: Դամբանկան խոնցաւ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Ալյամեան, որ լայն գիծերով վեր համեց հանգացեալն որժամիշներն ու վաստակը:

Ծննծ 1914-ին Ափին Գարահիսարի մէջ, Զիմաշադարի տարիներէն եռու 1924-ին կը հաստատուի Երաւաղիմ: 1933-ին պաշտօնի կը կոչուի Ս. Թարգմանաց Վարժարաբէնի մէջ: Աւելի ուշ, երկու տարբառն համար ուսուցչական պաշտօնավ կը դրկուի Հայֆա:

Օրդ. Հաճեան իր համեստ ու ազնիւ նկարագրով, մամուկներու հոգեթամութեան քափանցելու եւ անանց հետ որպէս մայր վարուելու ներծին կարսկութեամբ, իր աւելի ժամ երեսուն տարիներու պաշտօնավարութեան ընթացքին յարաւու վայելեց սէր ու յարգանքը բարոր աշակերտներուն:

Երկիային խաղաղութիւն իր ազնիւ հոգիին եւ Աստուծոյ միհրարութիւնը հանգաւցեալի պարագաներուն:

**Հ Ա Ն Գ Ի Ս Տ**  
**ՍԻՐԱԿԱՆ ԳԱՍԱԳԵԱՆԻ**  
**(1907 — 1965)**

Ս. Յակոբեանց Միարամութիւնն ու պաշտօնեաւթիւնը ցաւով լսեցին Ս. Արուի Երկարամեայ պաշտօնեայ Սիրական Գասակեամի մահը, որ տեղի ունեցաւ էր 3 Օգոստոս 1965, տաւուսնան ժամը 7.30-ին, Պէյրութի մէջ. Երկարաւուն իբրամութենէ մը եռու:

Ան աւելի ժամ երեսուց տարիներ, տասմաց ընդմիջման եւ մեծ նուիրաւով ժառայած էր Ս. Յակոբեանց Մայրավանքին՝ որպէս Պատրիարքական ինքնաշարժի շարժավար, Երջնկ. Թորգում, Մեսրոպ եւ Կիւրեզ հոգիոյս Պատրիարքներու սենեկապան եւ Վաճէի եղինական գործերու պատասխանաւուուու:

Ծննծ 1907-ին Զէյրամ, տարագրութեան կը կօրսնցնէ իր հայրը, եւ մօրը կոզմէ կը դրուի Մարաշի որրամուցը: 1924-ին կ'ամցնի Երաւաղիմ: 1932-ին կ'ընդունավ որպէս շարժավար Պատրիարքի:

Սիրական Գասակեան իր մահէն մինչեւ ժամի մը ամիս առաջ տակաւին իր պաշտօնին վրայ էր, մի՛շտ պատրաստակամ, մի՛շտ գործունեայ եւ մի՛շտ սիրապիր բոլորին համենէ:

Իր մահան Ս. Յակոբեանց Մայրավանքը կը կօրսնցնէ անձնագոհ, հաւատարիմ եւ առաջական պաշտօնեայ մը, որ իր աշխահանդերիր ծառայութիւններով, քեւ աշխարհական բռուրիս համար կը նկատուէր մէկ անդամը Ս. Արուի Միարամութեան:

Երկինային համեստ իր ազնիւ հոգիին եւ Աստուծոյ միհրարութիւնը իր այրի տիկնոջ, զաւակներուն եւ պարագաներուն:

«ԱՐԵՆԱ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՎԱՀ  
ԸՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՔ ԱՏԱՑԱՇ ՄՆ ՀԵՏԵՒԵԱԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԾՐԸ

Սփրիշահայ Ալպոմ — Ա. Հատոր, Ա. Գրբջ: Պատրաստեց Յ. Թ. Նազարենց (Խուբրատու):  
Թագեան Շլերաբուշ Հրատարակութիւն: Գէյրութ, 1963, Տպ. Արմէյզի, էջ 63:

Սփրիշահայ Ալպոմ — Ա. Հատոր: Պատրաստեց Յ. Թ. Նազարենց (Խուբրատու): Թագեան  
Շլերաբուշ Հրատարակութիւն: Վենետիկ, 1964, էջ 126:

Պր. Եղուարդ Խթիւեան կը նուրիէ Ալք Մօստ Առաջբերենք Ա. Բ. Գ. Դ. և Զ. Հո-  
ռոբերը:

Հոգ. Ճ. Կիրիէ Վրդ. Գարիկին կը նուրիէ 34 Հայերէն գիրեր:

Ա. Գ. կը նուրիէ 10 երաժշտական կոորդիներ:

Պր. Գրիգոր Մելիքեան կը նուրիէ Հետեւեալ գիրերը:

ա. Խաչին Ճարալ — Խոսուր Գէրգիրեան: Փարիզ, 1955, Տպ. Տէր Յակոբեան, էջ 186:

բ. Ցուշեր Շաղին Գարախոսուրէն — Խորդիս Խ. Տէօդէթեան: Փարիզ, 1954, Տպ. Լր Սոլէ, էջ 230:

գ. Գևորգին Ցորեզիք — 1932-1933: էջ 177:

դ. Պողպատէ Սերեմ — Գևորգ Կացական: Փարիզ: 1929, Տպ. Ժ. Ներսէս, էջ 61:

Սիշտակարան Գաւուէօյի Ա. Թագաւոր Դարաց Դաս Երշայուսմի — Պատրաստեց Լրի Գոշ:  
Կ. Պոլիս, 1963, Տպ. Օյա, էջ 104:

Երշտակարան-Հրատավելեր — 1942-1963. Առաջնորդարան Հայոց Ամերիկայի: Նիւ Էորք,  
1963, էջ 50:

Յուցոն Ջենացաց Արմաշի Վամիկին — Յ. Թօֆէնան: Դ. Կիւլպէնեկեան Հրմարկութեան Հայ-  
կական Մատուցաւար: Վենետիկ, 1962, էջ 542:

Թրքական Արդարութիւն — Ժադ. Ա. Յակոբեան (Խուբրատու): Գէյրութ, 1965, Տպ. Շիբակ,  
էջ 158:

Կամացի Թատրոնական Խ. Արցունու ու Ժափու — Վեր. Սակրան Մ. Միթթար (Խուբրատու):  
Գէյրութ, 1964, Տպ. Ֆանէկան, էջ 385:

Արաման Խ. Պայտափի Մէշէն — Աւետ Յանէնիսկան (Խուբրատու): Նիւ Էորք, 1965, էջ 142:  
Վկարաց Բացանիկ — Գէյրութ, 1965, Տպ. Մակ, էջ 224:

Աշակերտական Երգարան — Պատրաստեց Յանէկի Վրդ. Շատրւեան (Խուբրատու): 1963,  
էջ 106:

Հայկական Դաս — Արմէն Տօնոյեան (Խուբրատու): Գէյրութ, 1965, Տպ. Արմազդ, էջ 98:  
Հայմակերտական Աւղիներով — Ասերազ (Խուբրատու): Քէհրան, 1965, Տպ. Մողեն,  
էջ 181:

Ա. Գրիգոր Լուսաւորչի Կեանքն ու Գործը — Եղիկի Վրդ. Բարայեան (Խուբրատու): Անթէ-  
րա, 1965, Տպ. Կաթողիկոսական Կիլիկիոյ, էջ 80:

Դամիէլ Վարօսանը — Հեկոտ Խշունէր: Երեւան, 1961. Հայպէտէրտա, էջ 288:

Ազատական Եւ Շեքապի Կերպարանը — Լուիս Անդուչեան: Երեւան, 1961, էջ 245:

Պեղիսա — Սովորաւայ Գրականութեան Ընտիր էկեր: Երեւան, 1960, էջ 470:

Մարդկան Երիկը — Ա. ար Մէթ-Հարապէքիք: Երեւան, 1961, էջ 296:

Փուզ Սալտականա Մանկական Գրականութեան — Երեւան, 1961, էջ 364:

Տեռու-Հայ Գրական Կապեր 19-20րդ Դարերում — Գորդէն Ցողիս: Գրբք Ա.: Երեւան, Հայ-  
կան ՍԱՀ Ա. Հրատարակութիւն, 1960, էջ 517:

Խուռ-Հայ Գրական Կապերը 19-20րդ Դարերում — Գրբք Բ.: 1961, էջ 489:

Գրամատորիան — Աղքանական Գրականութեան Ընտիր էկեր: Երեւան, 1960, էջ 618:

Հայուն Տարեցոյց — Վարդան Քէնյ. Ժակուշեան (Խուբրատու): Փարիզ, 1965, Տպ. Տէր  
Յակոբեան, էջ 157:

Danish Birds' Nest Present the Annual Reports for 1962, 1963, 1964.

MAN AND THE WORLD OF SCIENCE — Harry A. Kuljian. Presented by A.

S. Barnes & Co. New York, 1964, P. 142.

AN INTERPRETATION OF CHRISTMAS AND EPIPHANY — Father Oshagan  
Minassian (Presented by the author). Boston, 1964, P. 31.

Mr. P. Bedoulian Presents the following reprints:

a. GOLD FORGRIES OF TIGRANES THE GREAT OF ARMENIA — Reprinted  
from "The American Numismatic Society Museum Notes XI".

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

<u>ԵՄՐԱԿՐԱԿԱՆ</u>		
Երուսաղեմի Ալեքս Մատուկյան Դպրուկամբը	Ա. Գ.	257
<u>Ա-ԳՐԱԿԱՆ</u>		
Ստարակամբը Մեռաւ Սպառ Շուրջ Գտնուող Ձեռագիրները և Նոր Կոսկարամի Գիրքները	Ե.	261
Ներսէն ՎՐԴ. ԲԱՂՈՒԺԵԱՆ	Ներսէն ՎՐԴ. ԲԱՂՈՒԺԵԱՆ	265
<u>ԿՐՈՆԱԿԱՆ</u>		
Վերափոխում Ս. Առառածածմի	ԶԼԻՔՆ Ռ. Վ.ՐԴ. ԶԻՆՉԻՆԵԱՆ	271
<u>ԲԱՆԱՍՏԵԴՆԱԿԱՆ</u>		
Խայար Նովային ***	ՄԱԹԻ ԱՐՄԱՀՆԱՆ Մ. ՄԱՆՈՒԿԻԱՆ	274
275		
<u>ԲԱՆԱՍՏԵԴՆԱԿԱՆ</u>		
Ֆիլատելիֆիզ Հայերէն Ձեռագիրները Համառու Ծագուի Փերիս Գաւառի Գրչագիրնի Հայ Երանչու Վայ դասպեսներ	ԶԱԻԿՆ Վ.ՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ ԶՈՀՐՈՎ ԱՐԵ. ՇԱՄԻԼԻԱՆ	276
280		
281		
<u>ԳԱՏՄԱԿԱՆ</u>		
Հայ Երուաղլմբ Դարերու ՄԵՒՅՆ	ՎԱՀՐԱՄ ԿԵՐՊՃԱՆ	288
<u>ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ</u>		
Հայ Դպրոցը Եւ Արգի Մանկավարժութիւնը	ԱՐԱՅ ԳԱԼԱՅՃԱՆ	292
<u>Ս-ՑԱԿՈՐԻ ՆԵՐՍԻՆ</u>		
Եկեղեցական Բնակչութեան Պաշտօնականի		296
296		
<u>ՏԵՐՈՒՆԻ</u>		
Հանգիստ Ցիրամայր Արուսեակ Պատուկընամի Հանգիստ Օրս. Արաւիք Համեամի Հանգիստ Միքական Գասագետնի		297
298		
298		
Հանգիստ Ամբագրաւութիւն Բավանդակութիւն		299
300		

«ՍԻՌՆԵՐ» վերաբերեալ ամեն բարակութիւն և առաքում կատարել հետեւեալ հասցեա.

**MR. ARA KALAYDJIAN, REDACTION OF «SION»,  
P. O. BOX 4001. JERUSALEM - JORDAN.**

«Սի՛ն»ի տարեկան բաժնեգիմ է Ամերիկայի համար՝ 5 Ցուլար  
բունք այլ երկիրներու համար՝ 1 Մըկեր

تصدرها - بطريركية الارمن الاوروكس المديين والبحر المسؤول - محبب النعامة رئيس الامانة هايكازون ابراهيميان  
اعطبس ١٩٦٥ - الفسق في طمحة دير الارمن - المند ٨

PROP--- HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED--- ARCH. HAIGAZOUN ABRAHAMIAN  
NO. 8 PRINTED BY THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS. JERUSALEM. AUGUST 1965